



Uhn



ԱՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

# Սիոն

ԼՐ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ՔԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ԳԱՅՉՈՆԱՓԵՐԻ ԵՐԱԽԱՐԱԿԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան  
Հայութ Արքունի Թորութ, Ունակ, Օգիա, Հայութ.

"SION" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Սեպտեմբեր

Թիւ 9

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՐԵՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԸ

ԳՐԱՖ ՄԱՐԴՈԽԱՆ ՄԵԽԱԳՈՅՆ ԳԱՆԶԱՆ է:  
ԳԱՐԱԱԾ

Աւելի քան հարիւր երեսուն տարիներ են անցեր այն բախ-  
տորոշ օրէն, երբ, 1833 Յունուար 1-ին, Սուրբ այս Մայրավան-  
քին մէջ առաջին անգամ ըլլալով սկսաւ օգտագործուիլ Կիւթեմ-  
պերկի համարով համայն մարդկութեան ընծայուած մեծագոյն  
բարիքներէն մին՝ ապագրութիւնը:

Մինչեւ այդ թուականը, սքանչելի իրագործումներով փառ-  
աւորուած ճամբար էր կորեր Հայ տպագրութիւնը, իր սկզբնա-  
ւարութիւնը առնելով 1512-ին, այսինքն տպագրութեան դիւտէն (1464) միայն 57 տարիներ եաք: Այսպէս, Եւրոպական ժողով-  
գուրգներու կարգին, Հայը չուազվ բացառիկ իր ընդունակու-  
թիւններուն չնորհիւ դուրս կը նետէր ինքինք շրջապատող խա-  
ւարէն՝ մասնակցելու համար տպագրական արուեստի սկզբաւու-  
րած մեծ որոնումներուն եւ իրագործումներուն:

Մեր քաղաքական կեանքի ծածօթ պայմաններուն տակ, Հայ գիրքը առաջին անգամ կը տպուէր Հայրենի հողէն հեռու՝ վենետիկի մէջ, եւ երկար ժամանակ ա'յդ կ'ըլլար Հայ տպագրութեան ճակատագիրը՝ աստանդական, յաճախ հալածուած, միշտ տեղափոխութեան մէջ, օտարներու բարեացակամութեան եւ օժանդակութեան կարօտ:

Հետեւաբար, ի շարս այլ քանի մը Հաստատութիւններու, Երուսալէմի Սրբոց Յակոբեանց Վանքէն ներս տպարանի մը կադմաւորումը անոր պիտի տար Համեմատարար աւելի ապահով կեանք եւ գործունէութեան աւելի մատչելի պայմաններ:

Հաստատուած զլիսաւորաբար Զաքարիա Կորեցիի (ապա Պատրիարք) անյուսահատ ջանքերով եւ աշխատանքով, Ս. Յակոբեանց տպարանը արդիւնք էր այս դարաւոր Հաստատութեան Միաբանութեան սեփական զոհողութիւններուն, յոդնիլ չգիտցող կամքին եւ Հայ գիրքով լոյս սփռելու անոր անխախտ հաւատքին:

Արդարեւ, տպարանի հաստատումն իսկ առաջին օրէն դուռ բացած է նիւթական դժուարութիւններու եւ խոչընդուներու, որոնք սակայն միշտ ալ յաղթահարուած են անհատութ եռանդով եւ համբերութեամբ:

Քրիստոնէութեան կեդրոն Սուրբ այս Քաղաքին մէջ մեր ընդարձակ իրաւումներն ու յառահճաշչնորդները պահպանելու կոչուած, եւ այդ կոչումին պատճառով՝ իսկ տարապայմանօրէն Նիւթական թէ բարոյական մէծ զգկանքներու ևնթարկուած Ա. Յակոբեանց Միաբանութեան Համեար՝ յաւելեալ բեռ մը եւ պարտաւորութիւններու տարբեք պատճառ մը եղած պիտի ըլլար տը-պարանի հաստատումը: Սակայն այդ բեռը որպէս «քաղցր լուծ» սիրով տարուեցաւ Սիոնի զինուորեալներուն կողմէ, եւ եթէ մէկուկէս դարու մօտեցող տպագրական գործունէութեան արդիւնքը այն չէ՝ ինչ որ ակնկալելի պիտի ըլլար նման ժամանակամիջոցէ մը, պատճառը ապահովաբար աշխատելու եռանդին բացակայութիւնը չէ՝ ոչ ալ իսանդավառութեան պակասը՝ դէպի հայ գիրն ու գրականութիւնը:

Այս հաստատումին լաւագոյն փաստը կու տայ այն իրողուաթիւնը՝ թէ Երանաշնորհ Եսայի Թարացի Պատրիարքի (1865-1885) օրով միայն՝ կը տպուին 165 անուն գիրգեր. թիւ մը ասիկա, որ պատիւ պիտի բերէր որեւէ հաստատութեան կամ որեւէ ժողովուրդի, մանաւանդ երր նկատի առնուին տպագրական միջոցներու նախնական վիճակն ու պայմանները Նոյն Եսայի Պատրիարքին օրով է որ, 1866-ին, կը սկսի Հրատարակութիւնը Երևան սաղէմի Հայ Պատրիարքութեան պաշտօնաթերթին՝ «Սիոնի. ան կը շարունակուի մինչեւ 1877, երբ կը դադրի Հրատարականը՝ որովհետեւ Ս. Աթոռը ինկած էր անտեսական նեղ դրութեան մէջ:

ինչպէս Հայ Երուսաղէմի դարաւոր պատմութիւնը ամենէն յասակ կերպով ցոյց կու տայ, նիւթական դժուարութիւնները անպակաս են եղած այս Հաստատութեան կեանքին մէջ, որովհետեւ միշտ անհրաժեշտութիւնը տեսնուած է նիւթին ուժով եւ անո՞ր չնորհիւ պաշտպաննել սրբատեղիներէն ներս մեր իրաւունքները: Իսկ այս անհրաժեշտութեան գոհացում տալու համար Ս. Յակոբեանց Միաբանները դիմած են հնարաւոր բոլոր միջոցներու, զոհելով իրենց հանդիսուր, ապահովութիւնը եւ այն ամէնը՝ ինչ որ իրենցն էր այս աշխարհին վրայ: Հետեւարար, անհատնում դատերու, դէպի Կ. Պոլիս անդադար երթեւեկներու, անորոշութեան, տափնապներու, նոյնիսկ հալածանքի այսպիսի՝ վիճակի մը մէջ որքա՞ն հաւատք ու կամքի տոկունութիւն պէտք են ունեցած րվալ այս Աթոռին Երանաշնորհ Պատրիարքներն ու նուիրեալ Միաբանները՝ տպարանի նման բազմածախօ եւ խոչընդոտներով իի գործի մը ձեռնարկելու համար:

Այդ հաւատքով զօրացած, անոնք յառաջ կը տանին տպագրութեան գործը՝ լուծելով բոլոր գժուարութիւնները որոնք կը նային Երեւան գալ նման աշխատանքի մը ճամրուն վրայ եւ նոր յոյսերով ու ծրագիրներով կը մտնեն Քսաններորդ Դարէն ներս: Բայց բոլորովին այլ ճակատագիր կը սպասէր վանքի տպարանին:

Առաջին Համաշխարհային Պատերազմին պատճառած նեղութիւններէն բռնադատուած, ինչպէս նաեւ այդ օրերու թրքական կառավարիչին հրահանգով՝ Ս. Յակոբեանց տպարանը կը փակուի եւ կը դադրի այն աշխատանքը՝ որ 1833-էն ի վեր յառաջ կը տարուէր մեծագոյն զոհողութիւններով:

Սակայն Երանաշնորհ Եղիշէ Պատրիարք Դուրեանի պաշտօնավարութեամբ, 1921-էն սկսեալ, կը վերաբացուի տպարանը, վերստին կը թաւալին մամուլի անիւնները եւ 1927-ին կը ձեռնարկը վերը «Սիոն» պաշտօնաթերթի վերահրատարակման: Միաժամանակ տպարանը հետզհետէ կ'օժտուի ազնիւ բարերարներու կողմէ նուիրուած արդիական մեքենաներով, որոնք աշխատանքը անհամեմատ կերպով կը դիւրացնեն եւ կ'արագացնեն:

Նոր ու լուսաւոր էջ կը բացուի Վանքի պատմութեան մէջ, կրօնական եւ մտաւորական լայնահուն շարժում մը կը ծաւալի, որուն մէջ անմասն չի մնար տպարանը, ուր առանձին մատենաշարներով կը տպուին բարձրարժէք երկասիրութիւններ եւ ուսումնասիրութիւններ:

Ու այդպէս մինչև 1947-ի տիսուր թռականը, երբ, Պարեատինեան դէպքերու պատճառաւ վերստին տնտեսական սուր տագնապի կը մատնուի Սուրբ Աթոռը, զրկուելով նիւթական եկամուտներու զրեթէ բոլոր իր աղբիւրներէն: Սակայն ամենէն նեղ եւ տափնապալից օրերուն իսկ տպարանը կը գործէ, կանդ չեն

առներ մամուլները եւ «Ալիոն» Հայ Երուսաղէմի պատգամն ու ձայնը կը հասցնէ բոլորին:

Բայց Սուրբ Աթոռի տպարանը արդիականացնելու, եւ Հայ գիրի ու գիրքի աւելի լայն ու ընդարձակ գործունէութիւն մը ձեռնարկելու պահանջը զգացուած էր մանաւանդ Պաղեստինեան դէպքերէն ետք, որուն համար սակայն կը պակսէին նիւթական միջոցները:

Նման մեծ ծրագրի մը իրականացման էր որ ձեռնարկեց Ն. Ամենապատութիւն Պատրիարք Արքազանր, իր Գահակալութեան առաջին իսկ տարիէն:

Նախապայման էր ունենալ նոր մեքենաներ եւ գործիքներ, որպէսզի կարելի ըլլար գոհացում տալ տպագրական ներկայ բոլոր պահանջներուն, եւ տպարանին մէջ հրատարակել ամէն կարգի գիրքեր կամ այլ ապսպանքներ:

Ծնորչիւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աղնիւնու իրատուութեան, 1962-ին տպարանը օժտուեցաւ ամենէն արդիական տողաշար մեքենայով մը, Հայերէն, անգլերէն եւ արարերէն տառատեսակներու ճոխութեամբ: Հին տպարանին կից նախկին Հոգետունը վերծուեցաւ նոր բաժնի, ուր դետեղուեցան, տողաշար մեքենայէն զատ, ամենէն արդիական դիւրութիւններով օժտուած մէկ մեծ եւ մէկ միջակ մամուլներ:

Ն. Ամենապատութեան հրահանգով, ներկայ տարեշրջանի սկիզբէն վերակազմուեցաւ Սուրբ Աթոռի տպարանը, կարգ մը թեքնիք պատճառներով անգործ մնացած տողաշարը սկսաւ աշխատիլ եւ առաջին հերթին՝ Պատրիարքութեան պաշտօնաթերթը՝ «Ալիոն», սկսաւ ամբողջութեամբ շարուիլ այդ մեքենային վրայ: Միաժամանակ բարեփոխութեան ենթարկուեցան պաշտօնաթերթին կողքն ու էջերու դասաւորումը, եւ նախկին 32-ին փոխարէն՝ 1965-ի Յունուարէն սկսեալ «Ալիոն»ը սկսաւ լոյս տեսնել 44 էջերով:

Աստիճանական բարեփոխման եւ արդիականացման դուգընթաց՝ անհամեմատ կերպով աւելցաւ դրկուած հրատարակելի գիրքերու թիւը, եւ այժմ տպարանին բոլոր բաժինները կը գործնեն առանց դադարի, կարենալ հասնելու համար բոլոր ապրուպրանքներուն: Հետզհետէ կը հասնին նոր մեքենաներ եւ գործիքներ, որոնց չնորհիւ աւելի կը մեքենայականայ տպագրութեան ընդհանուր աշխատանքը:

Դարձեալ Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Ս. Հօրբարէհամ կարգադրութեամբ եւ հրահանգով, քանի մը ամիսներ առաջ ձեռնարկուեցաւ Վանքի մեծ բակին մէջ եւ տպարանի նոր բաժնին կից սրահներու հիմնական նորոգութեան, որպէսզի անոնք եւս կցուին եւ միութիւն մը կազմեն ամբողջ տպարանին հետ:

Հոկտեմբեր մէկին արդէն գործածութեան կը դրուին նորոգուած վերոյիշեալ սրահները, ուր կը զետեղուին Գ. Կիւլյէնկա-  
եան Հիմնարկութեան կողմէ նուիրուած Փիլմերու գունաւորնկա-  
րահանման թանկարժէք մեքենան՝ իր յարակից մասերով, ինչ-  
պէս նաեւ կազմատան վերաբերեալ մեքենաներ եւ գործիքներ:  
Նորոգուած սրահներէն մին պիտի վերածուի գրախանութի, ուր  
այցելուներ եւ ուխտաւորներ պատեհութիւնը պիտի ունենան  
գիրքերու ամենէն լայն ընտրութիւն մը կատարելու:

Սուրբ Աթոռի տպարանը, իր հիմնադրման առաջին իսկ չըջնէն, եղած է գրեթէ միակ տպագրիչն ու հայթայթիչը Հայաստաննեայց Եկեղեցու յատու կ կրօնական գիրքերու, աղօթա-  
րաններու եւ շարակնոցներու: Այժմ, սփիւռքի բոլոր կողմերէն րնդունուող գիրքերու տպագրութեան ապսարանքներու կողքին,  
ծրագրուած է վերոտին տպագրութեան տալ ու արդիական բոլոր դիւրութիւններուն օգտագործումով՝ հրատարակել Հայաստան-  
նեայց Եկեղեցիի վերոյիշեալ գիրքերը, լաւագոյն գոհացնելու  
համար արտասահմանի բոլոր Հայ Եկեղեցիներէն եղած պա-  
հանջքները:

Մասնաւոր ծրագրի մը համաձայն, չուտով կը կադմակեր-  
պըւին առանձին մատենաշարներ, եւ Սուրբ Աթոռի տպարանէն  
լոյս կը սկսին տեսնել գրական, բանասիրական, պատմական եւ  
այլ հատորներու շարքեր:

Եւ այսպէս, Աստուծոյ օգնութեամբ եւ Ն. Ամենապատ-  
ւութիւն Տ. Եղիշէ Ս. Արքեաքիսկոպոսի բարձր հովանաւորու-  
թեամբ, տիւ եւ գիշեր կը սկսին թաւալիլ Սրբոց Յակոբեանց տը-  
պարանի մամուները եւ լոյս սփոել աշխարհի բոլոր կողմերը ցրիւ  
եկած Հայ զաւակներու, անգամ մը եւս փառտելու համար թէ Ե-  
րուսաղէմի Սրբոց Յակոբեանց դարաւոր այս Հաստատութիւնը  
միշտ իր պարտականութեան ու գիրքին վրայ է, եւ թէ իր անսահ-  
ման կարելիութիւններով եւ վայելած բացառիկ արտօնութիւննե-  
րով կը հանդիսանայ Հայաստանեայց Եկեղեցիի նուիրապետա-  
կան Աթոռներուն կարեւորագոյններէն մին՝ կոչուած մեծագոյն  
գեր մը խաղալու մեր հոգեւոր թէ ազդային կեանքին մէջ:

Ա. Գ.

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՕՏԱՐԱԿԱՆԸ

Յարութենէն եւ մահուան վրայ տար-  
ւած յաղթահակէն յետոյ, այլեւս չէր տր-  
ժեր իրեւ մարդ ապրիլ այս աշխարհի վլ-  
րայ: Խրազործուած էր երազը, որ գերա-  
պյոյն տեսիլքը պիտի մնար հոգիներուն,  
քաղցր ինչպէս սէրը յափտենական, ինչ-  
պէս յոյսը: Յարութենէն վերջ իր քառա-  
սուն օրերը եղան սիրոյ այլազէս անփո-  
խարինելի մեղրալուսին մը, ուր մարդն ու  
Աստուած աւելի մօտէն կրցան վայելել ու  
ճանչնալ զիրար, մին իր յաւերժական սի-  
րոյն եւ միւսը իր բազմանքին մէջ:

Լոյսր, գերագոյն բանը, չօշափելի ե-  
ղած էր, ապրած ու քալած էր մարդոց հետ  
յափտենականութեան ճամբայէն: Օտա-  
րականի աննիթացած մարմաւորութիւնը  
այժմ կը ճառագայթէր հաւատացեալներու  
մէջ, իսկ անոնց վիշտերէն եւ յուսահատու-  
թիւններէն չարչարուած հոգին կը թրթար  
ու կը շնչէր երկնքի բարութիւնը, սիրոյ,  
դութի, սքանչացման բազմապատիկ երանդո-  
ներով: Սարած զգացումները եղացած  
էին, հոգիները թեւեր էին հաղեր, եւ այս  
ներածուփ թրթումներէն կը ծնէր հոգե-  
կան գարունը: Ամէն ինչ ըղձանք ու պացք  
էր այդ օրերուն, տեւելու, անմահանալու  
տենչով, անհուն ժայթք էր, հոգին ու եր-  
կընքէն, որոնց կենդանի շունչն էր Օտարա-  
կանը, անցեալի եւ ապագայի լուսաւոր կա-  
մուրջը, խոսուումը յափտենականութեան  
հաւատքին:

Հաւատացեալներուն համար Յարուց-  
ևալը նոր երազն էր, օրուան լոյսին մէջ իր

թեզանը քակող: Լոյսը մարմնին, ծայնը  
սրտին, որուն տենչով՝ գիտէ սարսուալ հո-  
գին կեսարի մութերուն դէմ: Անիկա դի-  
շիրուան դէմ վառող լեռն էր, ճառագայթը՝  
որ հեռուներէն անդին կը շողար:

Հասարակաց եւ առօրեայ ապրումներ  
չունեցաւ իրեններուն հետ Յարութենէն յե-  
տոյ, սակայն բազմաթիւ անզամներ երեւե-  
ցու անոնց, յիշեցնելու եւ գերահաստա-  
տիւն խոստումները՝ որոնք եղած էին եւ  
խորհուրդները՝ որոնք գժուար պիտի ըլլար  
բառերով արձանագրել թուղթի յրայ:

Բոլորը գարձեալ միասին էին Զիթենեաց  
լերան բարձունքին, առաքեալները թողած  
լնդմիշն իրենց ուռկանները, իսկ հաւա-  
տացեալները՝ իրենց մտահոգութիւնները:  
Բոլորը միասին կը պատրաստուիին մեծ  
դործին, որ կը բացուէր իրենց առջեւ, լոյ-  
սուրով եւ արիւններով ողողուած ճամբու մր  
նման:

Մայիսի վերջին իրիկուններէն մէկն էր,  
ոսկեզօծ ամպերը արեւուն շուրջ գիղուում,  
նաև էին յաւզարկաւորներու: Վարը ա-  
ռաքեալներն ու հաւատացեալները անյադ  
աչքերով Օտարականը կը գիտէին, որ լոյսի  
սիւնի մը պէս կը կենար իրենց միջեւ: Տը-  
խուուր էին, զգալով թէ ամէն սկլզք երազով  
այլակերպուած վախճան մըն է, թէ ամէն  
ինչ զեղեցիկ է տառապանքէն յետոյ: Միա-  
միտ վստահութիւնը, ինչպէս ամէն վստա-  
հութիւն, կը լցնէր զիրենք երջանկութեան  
նոր, կարծես անծանօթ հնարաւորութեամբ:  
Օտարականը կը նայէր երուսաղէմին,

որ արիւնի մղմաւանջ մը ինչպէս կը հեւար, լիւներուն՝ որոնց զագաթին արեւը վիրառուր թռչունի նման իր սիրան էր բացեր։ Տիուր էր նաև ինքը, իր արիւնով թրջուած երկիրը տակաւին շատ քաղցր կը բուրէր, իսկ իր սիրով տրոփուն հոգիները կեանքի չափ թանկ եւ երկնքին չափ անուշ կը թուէին իրեն։ Կր զգար թէ ամէն կուրծքի տակ երդ մը կար, ամէն սպաֆ մէջ վէրք մը կր կոտտար, ամէն թեւ իր շղթան սանէր, իսկ կեանքի ցաւերը աստղերու չափ անհամար էին։ Միւս կողմէ սակային, մարդկային տառապանքէն քամուած իւղին կաթիլներով! Էր վառուած Աստուծոյ գթութեան շահը Այշտորհի Հանդէկպ, որ ինքն էր : Արցունքուս աշքերով, բայց հրճուագին, կը տեսնէր որ մարդկային գիտակցութիւնը զարթոնքի մէջ էր, եւ թէ հեռու չէր այն օրը, երբ զայլն ու զանուկը միասին պիտի արածէին։ Բարձունքին վրայ, ինչպէս տեսիլքի մը մէջ, յրջապատուած իրեններով, իր հոգիին մէջէն կը տողանցէին այս մտածումները, մի դառնութեամբ, բայց լցուն՝ յոյսով ու հաւատքով։

Բոլորը գիտէին թէ բաժանումի վայրկեանները կը մօտենային, կը զգային նոյն առեն սակային թէ ոչ մէկ ուժ պիտի կընար բաժնել զիրենք իրարմէ։ Օտարականին անպատում գոյութիւնը կը ինկանար բոլորի նայուածքին մէջ, արքեցնող ճշմարտութեան բարձրացած անոնց տառապակոծ հոգիներուն ծարաւին դէմ շատրուանելով անձանօթ նեկտարի մը կաթիլները։

Բոլորը իր շուշըն էին, կը շնչէին, կը ծնէին իր քաղցր բայց անբացարելի գաղափարը, անիւթեակերպ էխութիւնը, առասպելական կախարդանքի մը նենգութենէն յուսաւատ երջանկութեամբ։ Զգայարանքներէ եւ մտածումներէ դաղրած կարծես, գերազոյն ստուգութեան մը ճանաչումովով ու դէմյանդիմանութեամբ կը զգային զինքը, եւ իրենց աշարեկ ու տառապագին մարդ-

կութիւնը կուլար ուրախութեան արցունքներով։ Լուս էին բոլորը երանական բութեամբ, մահուան եւ անդրաշխարհի աստւածային լուսութեամբ, որուն մեղեդիներուն հոգիները թրթացող հոգիներուն միայն յակի են։

Օտարականը արցունքը աշքերուն՝ տարածեց լոյսերով թաթաւուն ձեռքերը եւ որհնեց զիրենք։ Ակր բաժնումի ձեռքէ, մերստին ձեղի միանալու համար։ Խնձուէ վերջ պիտի ընդունիք Սուրբ Հոգին, որ անշջջ բոցի մը նման պիտի մաքրացործէ ձեր հոգիները, եւ անուշահուս ու սրբասնունդ այդ ծաւալումէն պիտի ստանաք շնորհներ, կրակ ու իթան ձեր գործին ու քարոզութեան։ Իր լուսակիեսուր թեւերուն ներքեւ ձեր խառնախօս ըրթները պիտի առնեն կիդումը երկնային կայծին, ըլլալու իմաստութեան շոյն ու շոմնէր, լեզուն ու թարգմանը ձմարաւութեան։ Մի՛ երկմտիք, ես ձեղի հետ պիտի ըլլամ յաւիտեան։ Գիշերուան խաղաղութեան մէջէն պիտի անցնիմ ձեր դուներուն առջեւէն, մէջն ներկայ պիտի ըլլամ ձեր սեղաններուն վրայ, ուր կայ նուէր մը հացի, բայց մանաւանդ հոգիներ՝ կարօս երկնային մանանային։ Տարակոյսի մոայլ ձեր ճամբրուն, աներեւոյթ լոյս մը ինչպէս, միշտ ձեր քովին պիտի քալեմ, հայեցնելով Աստուծոյ ճայնը ձեր ականջներսն։ Միայն հաւատաք ունեցէք ու վստահ նղիք որ իր լծակով պիտի կրնաք շարժել ոչ միայն լեռները, այլ նաեւ մահաքուն պիրտերը։ Հաւատքը կեանք է, ապրող շոնչը աշխարհին, ծիլ մը որ նոր է միշտ, եթէ նոյնիսկ սերմը ըլլայ հին։ Կայծ մը այդ հաւատքէն պիտի բաւէր որ գուգ հրդեւէիք սիրտերը յարդոց, այրելու գմնիկը չարին, մոլախոտը մեղքին։ Հոգիս միշտ զօրափիք պիտի ըլլայ ձեղի, ձեր տառապանքի, փորձութեան եւ յալթանակի պահերուն։ Զեր ցաւերը իմա պիտի ըլլան, ձեր մտածումներուն եւ երազներուն լոյս պիտի ըլլամ, որ-

պէսզի անյուսութեան մութր շմօտենայ ձեզի: Իմ բառերս անբաւական են այժմ յայտնելու այն՝ ինչ որ գուք զիտէք զգալ այլեւս: Իմ խօսքերս եւ ձեր մտածումները ալիքներ են կնքուած ու որրագործուուծ յուշերու, որոնք ձեր երէկը կազմեցին, ձեր վաղը ըլլալու համար: Դուք այլեւս ձեղի չէք պատկանիր, այլ ինծի եւ աշխարհին, որովհետեւ մեր արիաններու վտակները նոյն հունչն պիտի քաւին: Տրտմութեան շղարշը որ կ'ամպոտէ ձեր սիրտերը, չուսով պիտի վերնայ այն ձեռքերէն՝ զոր հիւսեցին դայն: Շուսովի պիտի վշրուի ձեր ականջները իսող կաւը եւ դուք պիտի կրնաք տեսնել ու լսել ամէն բանի սկիզբն ու վերջը, օրէնքնելով լոյսը որ գիտէ վանել միշտ իւսւարը:

Յեսոյ նորէն նայեցաւ բոլորին անհուն քաղցրութեամբ, եւ ցոյց տալով կարմիր հագած ամպերը, որոնք զիգուած էին հորիզոնին վրայ, լսաւ. «Ահա նաևս որ պիտի տանի զիս երկնք, իրական մօրս գիրկը: Մի մոռնաք թէ պիտի վերադառնամ: Մնաք

բարով ձեղի եւ աշխարհին, ուր անցուցի, երազ մը ինչպէս, իմ նոր կեանքիս սրտառուշ մտար»: Հազիւ այս խօսքերը աւարտած, բոլորի աշքերուն առջեւ աներեւութացաւ: Յեսոյ տեսուն որ լուսաւոր աճպ մը, ինչպէս այլակերպութեան օրը, ծրաբեց զիլյս իր մէջ ու տարաւ:

Բոլորը անշարժացած էին զարմանքէն: Երբ հիասթափեցան, յուզումի փոթորկիկ մը մէջ լացին դառնօրէն: Այժմ սակայն միթթարութիւնը ունէին թէ մինակ չէին, թէ Յակորի խորհրդաւոր սանգուիը երազ մը չէր այլեւս, ինչպէս երկինքը ամպերու վարագոյք մը իրենց դլխուն վերեւ, որովհետեւ շնորհիւ երկնքէն եկած մեծ Հիւրին՝ երկիրը նախադաւիթն էր երկնքի արքայութեան, անհուն այդին երկնաւոր Հօր, որուն մշակները կարդուած էին իրենք:

Ամէն օրերու պէս անցաւ այդ օրն ալ, թէեւ ներկայ յաւերժութեանը մէջ, անբաւ սրբութիւններէն ինող տենչանքի, ձայնի մը նման, որ կը կանչէր բոլորը իր երանութեան:



## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԻՆՉՊԻՇՄ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՒ Ի՞ՆՉ ԱՌԱՋՈՒԹԻՒՆ ՈՒԽՆԻՆ ԻՐԱՄՈՒ ՔԵՏ

Նոր Կոտակարանի մէջ ընդունուած կոնունկան չքը Աւետարանները երկու ժամի կը բաժնուին։ Առաջին երեք Աւետարանները իրարու շատ նմանութիւններ ունին։ այս իսկ պատճառու զատ խումբ մը կը կաղմին և կը կոչուին նմբաղիր և կամ Համատես Աւետարաններ (Synoptic Gospels)։ Իսկ յոր բորգ Աւետարանը, որ թէ՛ շատ ուշ գրուած է և թէ՛ միւսներէն բոլորովին տարրեր ուղղութեան մը կը հետեւի, ասոնցմէ կ'անշատուի և ուսումնասիրութեան շատ նիւթ կը կազմէ։

Չորրորդ գարու մէջ, առաջին երեք Աւետարաններուն միջև գտնուած նմանութիւնները Օդուստինոսի կողմէ քննութեան առնըւեցան և ինքն էր որ առաջին անդամ այս ուղղութեամբ քննադատական արտայաւր տութիւն մը ըրաւ և Բայց իրմէ վերջ այս «Synoptic Problem» միջնէւ Ժ. Դարչ շրադիցուց մարդոց միտքերը և լրջօրին չհետապնդուեցաւ։ Ժ. Դարուն մէջ ասկայի, Լաշմէնն (Lachmann) էր որ առաջին անդամ հրապարակ դրու զայն և իրերւ Համատես Աւետարաններու լուծման հարց (Synoptic Problem) աշխարհի ներկայացուց։ Այդ թուականէն սկսեալ, այս հարցին ուրիշ մէջտեղ բերուեցան զանազան տեսութիւններ։

Աւետարանները ինչպէս խմբագրուեցան։ Ոմանք կը նորուին թէ երբ Համատես երեք Աւետարաններէն մէկը առաջին անդամ է գիր առնուեցաւ, միւս երկուը անոր հետեւեցան և ասոնց Գեղինակները միաժամանակ ուրիշ աղբիւներէ եւս պատուելով։ Խմբագրեցին իրենց Աւետարանները։ Ուրիշներուն կարծիքով, աւետարանագիրներէն

իրաքանչիւրը իրարմէ անկախ տաքրեր աղբիւներէ օգտուելով զրեցին։ Ըստ ոմանց, այս Աւետարանները գրուելէ տապաջ, եկեղեցոյ մէջ Յիսուսի խօսած առաջներու հաւաքածոյ մը զոյութիւն ունէր, որ ծառայուծ է երեք Համատես Աւետարաններուն Համար իրը հատարակաց աղբիւր։ Իսկ ոմանք այն ահասութիւնը ունին թէ Յիսուսի խօսքերն ու առաջները, հրաշքներն ու իր կեանքին հետազոտուունները, առաջեաններուն կողմէ իրը իրենց քառորդի նիւթ՝ երկար տարրինք բերնէ բերն պատօւելով՝ յառաջ բերձ էին արդէն անդիք աւետարան մը, որուն հետեւելով խմբագրած են Մատթէոս, Մարկոս և Ղուկաս իրենց Աւետարանները։

Ի հարկէ դիպուածի մը արգիւնքը չեն կրնար ըլլալ այս առաջին երեք Աւետարաններուն միջն տեղի ունեցած այլաքան մօտիկ նմանութիւնները, որոնք արգէն ցոյց կու տան թէ անոնք հետեւած են իրարու շատ մօտէն։ Երբեմն հետեւողութիւնը սեղ տեղ դրեթէ բար առ եղած է (Մարկ. Գ. 19. Մատթ. Ժ. 4. Ղուկ. Զ. 16)։

Բայց հետաքրքրական է արդարեւ գիտական թէ առաջին երեք Համատես Աւետարաններէն ո՞ր մէկը ամենէն առաջ խմբագրուած է։ Աւենանդթիւնը այս առաջնութիւնը կու առայ Մատթէոսի Աւետարանին, որ գրուած է երայիբէն մնալով և Հակիրճ, և ապա յւնաբարէնի վերածուելով՝ ճոխացած և իրերեւ ուղեցուց ծառայած է Մարկոսի և Ղուկասի։ Սակայն Ս. Գրոց արդի ժանրակրիտա ուսումնասիրութիւնը և գիտական մէթոդութ անդիք ունեցած ներկայ խուսարկութիւնները ցոյց կու տան թէ Մարկոսի Աւետարանն է

ամենէն հինր, խմբագրուած՝ հաւանաբռը ներուսաղէմի կործանումէն (Յ. Տ. 70) առաջ, և ապա երուսաղէմի կործանումէն ետք Մատթէոս և Ղուկաս անոր հետեւելով ի գրի առած են իրենց Աւետարանները, օգործելով միաժամանակ ուրիշ աղբիւրներէ եւս:

Քանզի եթէ Մարկոս Աւետարանէն փոքր կատարակ յոր կեղծելու ըլլանք, մնացածը ամրողութեամբ ընդօրինակուած կը գրանձնէք միւս երկու Աւետարաններէն մէկուն ետք կամ միւսին մէջ: Եթէ Մարկոս Մատթէոսն օգտուած ըլլար, իր աչքէն պիտի չվրիպէի: Յիսուսի ծննդեան պատմութիւնը և կարդ մը կեղծեցիկ առակները, նամանաւանդ Լեռան Քարոզի նման ընտիր գրութիւն մը, որ բարոյական սկզբունքներու լաւագոյն հաւաքածու մըն է: Խսկ եթէ Ղուկասէն օգտուած ըլլար Մարկոս, անկարելի էր որ Աւետարակ Որդիի, Բարի Սամարացիի, Ծնուեսի, Անդրաւ Դաստաւորի պէս դեղեցիկ առակներ դոնց ընէր:

Եթէ Մատթէոս Ղուկասէն օգտուած ըլլար, աչքէ չէր դիրէցներ այն պատուական առակները, որոնք միայն Ղուկասին յատուկ են: Խսկ եթէ Ղուկաս Մատթէոսին հետեւած ըլլար, անտես պիտի չսունէր անոր մէջ գրտնլած ընտիր առացուածքները: Սակայն տրդի մասնապիսական պրատումները երեւան բերած են թէ Մարկոս եղած է միւս երկու Համտուե Աւետարաններուն դիմաւոր աղբիւրը: Մատթէոս և Ղուկաս այն բաները որ Մարկոսին առած են, հաւատարիմ են իրենց աղբիւրին, խսկ այն բաները որ առանձինն ուրիշ աղբիւրներէ քաղած են, իբրամէ կը տարբերին բորբոքին: Եւ այսպէս, այս երկու Աւետարանագիրները Մարկոսի ծրագրին կը հետեւին դէպէբը նկարագրելու ու պատմելու ատեն, քանզի անիկա եղած է իրենց կարեւոր աղբիւրը:

Պ. Հ. Յթրիթը իր «Պորս Աւետարանները» անուն գրքին մէջ, հինդ բանաւոր պատմաներ ցոյց կու տայ՝ պացուցաներու համար թէ Մարկոս Աւետարանը միւսներէն աւելի առաջ գրուած է:

1. Նախ անոր համար որ Մատթէոս վերաբրած է Մարկոսի պարունակութեան 90 առ 100-ը, խսկ Ղուկաս՝ 55 առ 100-ը, գրեթէ նոյն ոճով և ուղղութեամբ:

2. Մարկոսի փոխ առնուած որեւէ հասարակ պարը երութիւն, թէ՛ Մատթէոսի և թէ՛ Ղուկասի մէջ, մեծ մասամբ Մարկոսին սիւնոյն բառերով վերաբրածը է:

3. Մարկոսի մէջ եղած դէպէբը ու խօսքը արտազութեանց յարաբերական շարքը նոյնութեամբ որդեպուած է պահաւած է նաև Մատթէոսի և Ղուկասի մէջ: Ի-թէ մէկը տեղ մը լքած է, միւսը զայն արձանակրած ու պահաւած է իր գործութեանց մէջ:

4. Մարկոսի նախնական դիմացիծը ի յայտ կու զայ ընդհանրապէս արտայայտութեան այն մեւերէն, որոնք կ'երեւին յանցնեք մը և կամ թիրութիւն մը մատանանկլու տառեն: Այսպիսի մեւերը միւս երկու աւետարանագիրները կամ՞ բոլորովին դաւր մէկած են, և կամ արձանագրած են՝ զանոնք մեղմացնելով ու բարեփոխելով: Նոյնը պատահած է նաև Մարկոսի պամկական ոճերուն եղած դործածած Արամերէն բառերուն համար:

5. Մատթէոսի և Ղուկասի մէջ գտնուած Մարկոսին նիւթերը կը մատնուին և ի յայտ կու զան ոչ-Մարկոսիններէն անջտարար, իբր թէ անոնք առնուած ըլլան նախապէս Մարկոսին արձանադրութենէ մը, և շաղկապուած՝ ուրիշ աղբիւրներէ եկած նիւթերով:

Մարկոսի պարունակութիւնը 678 համարէ. Մատթէոս օգտագործած է ասոր 600-է աւելի համարները իր Աւետարանին մէջ, խսկ Ղուկաս՝ մօտաւորապէս 360-ը:

Մարկոս՝ որ Յովհաննէս ալ կը կոչուի, թիվկ Երուսաղէմացի էր (Գործք. ԺԲ. 12) և բարդմանի պաշտօն կը կատարէր Պետրոս Առաքեալի քով: Խնդ 12 առաքեաններէն մինչէր, բայց երկար ատեն Պետրոսի հետո պտըսած ըլլալուն, լսած էր անկէ Յիսուսի խօսքիրու մասին, մանաւանդ ունինդրած էր յաճախակի անոր խայելութեան, յարութեան և համբարձման նկարազութիւնները: Սիւ կողմէ, հառնարասի և Պողոսի հետ ալ շփոմ ունեցած էր, առաքեական առաջին ճամբորդութեան սկիզբը անոնց ուղեկից ըլլայով (Գործք ԺԲ. 5), և առաջին օրէն ծանօթացած էր Պաղեստինի և Սուլեյման մէջ եղած քրիստոնէական շարժման անցուցաբառ ձերաւ: Պողոսի և Պետրոսի նահատակուր թիւնէն վերը, իր լսած ու մեռք բերած բոլոր

տեղեկութիւնները ի մի հաւաքած, օգտուել լով նաև իր ժամանակի բերանացի և կամ զրաւոր աղբիւրներէն, և իրեւ նրուսաղէմացի իր ականատեսով վկայութիւններն աւ նկատի առնելով, խմբադրած է իր Աւետարանը Հռոմի մէջ, ըստ ոմանց պարզ, զբողութիւրական և գիւրահասկնելի յունարէնով:

Ապա Մատթէոս և Ղուկաս, իրենց աչքին տաշէ ունենայով Մարկոսի այս գրութիւնը, ի գիր առած են իրենց Աւետարանները, որ առևելով նաև անձանօթ աղբիւրէ մը՝ որ «Բանք Տեառն» (Sayings of Jesus) կը կոչուի: Բացի ասկէ, Մատթէոս և Ղուկաս, առաձիննեն, իրամէշ անկախ, երրորդ աղբիւրէ մը եւս օգտուած են:

Կը կարծուի թէ Մատթէոսի օգտուած այս երրորդ աղբիւրը, որմէ քազած է ան իրեն պատկանող առանքները, պատմութիւններն ու խօսքերը, երուսաղէմի շրջանակին: յատուկ բերանացի աւանութիւններ էին, և կամ հաւանաբար զրաւոր պատմուածքներ, որոնք ժամանակի ընթացքին կորսուած են և մէզի չեն հասած: Այս աղբիւրը ըման տեսարան մը չէր, այլ քրիստոնէական եկեղեցւոյ ուսուցման վերաբերեալ գրութիւն մը, որ հրէական զօրաւոր շէտ մը կը կրէր իր վրայ, և կը պարզէր հրեայ քրիստոնեաներուն տեսակէտր Յակոբոսի աղդեցութեան ներքեւ: Այս աղբիւրը Յ. Տ. 60 թուականին երտադրէմի մէջ գոյութեան եկած էր. ուստարի վերջ երբ երուսաղէմ պաշարուեցաւ անկառ Անտիոք (Սուրբա) բերուեցաւ Երուսաղէմէն փախչող քրիստոնեաներուն կողմէ: Մատթէոս Անտիոքի մէջ ծանօթացած է այս աղբիւրին, և օգտուած անկէ մէծապէս:

Իսկ Ղուկասի յատուկ երրորդ աղբիւրը կեսարիոյ (Պաղեստին) շրջանակին մէջ կը գործածուէր. հաւանաբար զրաւոր էր, որ սակայն նոյնպէս մեզի չէ հասած դժբարնաբար: Ղուկաս երբ մօտ 60 թուականն Երուսալիմ Պոլոսի Պաղեստին Պաղեստին կը զըսներէր (Գործք. Խլ: 8, Խե. 1-5), չոն ծանօթացած ըլլալու էր այս աղբիւրին, որ բական ընթարձակ էր և ունէր Մարկոսի Աւետարանին ծաւալը:

Բայց անձանօթ աղբիւրը, որմէ օգտուած են Մատթէոս և Ղուկաս իրենց դատողութեան ներած չափով, կը կարծուի թէ գրութիւնների առաջնայի մէջ անձանօթ աղբիւրը առաջնայի մէջ է իր կողմէ:

Հած էր յունարէն լեզուով և կը դործածուէր Սուրբիոյ Անտիոք քաղաքին մէջ և կը կոչուէր «ԲԱՆՔ ՏԵԱՐԱՆ»: Այս աղբիւրը սակայն անձանօթ էր Մարկոսի, երբ ան ի դիր առաւ իր Աւետարանը Հռոմի մէջ, ինչպէս կը կարծուէր:

Ահա այսպէս, Մատթէոս և Ղուկաս վերյիշեալ այս երեք աղբիւրներէն օգտուելով, իրենց դիտցած կամ լսած բաներն աւելցնելով անոնց վրայ, վերջական ձև տուին իրենց Աւետարաններու խմբագրութեան, որոնք Մարկոսի Աւետարանին հնու կը կարմէն առաջին երեք Համատես Աւետարանները:

Ինչո՞ւ Մատթէոս և Ղուկաս Մարկոսի Աւետարանը լման չեն ընդորինակած: Պէտք է ի մտի ունենալ թէ Մատթէոս և Ղուկաս իրենց դպիր չէ՝ որ ընդօրինակեցին Մարկոսը, այլ՝ իրեւ հետինական, աղատորչէն: Անկանաբարը և նտրանօթ առնելով անէկ իրենց պէտք եղածները: Կրնայ ըլլալ նաև որ նախա-Մարկոսին գրուած քը համառու բոն մըն էր:

Կրնայ նոյնպէս հարցուիլ թէ Մատթէոս և Ղուկաս ի՞նչ պատճառ ունէին Մարկոսին հևտեւելու: Պատճառը չենք դիմէր: Այս հարցման տարբեր հեղինակներ ենթագրութիւններուն տարբեր պատասխաններ կու տան: Բայց կրնականութիւնը այն է որ հետեւած են: Ասիկա իրողութիւն մըն է, զոր չենք կրնար Ժիտել:

Մարկոսի Աւետարանը այս երեք Համատես Աւետարաններուն մէջ ամենէն կարծ ու պարզ է, քանզի նախնական է: Մատթէոս և Ղուկաս երկար են և ճոփի, որովհետեւ անոնք վերջին խմբագրուած ըլլալով՝ նոր աղբիւրներէ օգտուելու պատեհութիւն ունեցած են: Մարկոսի լեզուն և արտայայտութիւնները ժողովրդական են, բայց նկարագրութիւնները՝ կենդանին: Մատթէոս Յիսուսի խօսքերը ներկայացնելու համար աւելի ջանք կը թափէ, մինչ Մարկոս անոր կատարած գործները ցուցագրելու հետամուտ է: Մատթէոս աշխատած է իր նիւթը լու դասաւրել, իսկ Ղուկաս, իրեւ հեղենապէտու գաստիարակուած անձնաւրութիւնն, առելի լաւ ծրագրի մը կը հետեւի և աւելի յաջող է իր շարայարութեանց մէջ: Այս Աւե-

տարանները գրելու մէջ հեղինակներուն նստառակը եղած է ընդհանրապէս Յիսուսի խաչելութիւնու յարութիւնը շխտել միւս նկարագրութիւնները սոսկ նախապարագաստութիւններ են այս երկու իրողութիւնները մատնանշելու համար:

\*\*\*

Իսկ գալով չորրորդ Աւետարանին, անկա խմբագրուած է առաջին դարու վերջին մտուն մէջ, երեք Համատես Աւետարաններին բարորովին աարքը ուղղութեամբ և տարրեր ծրագրով: Այս Աւետարանին հեղինակը, Յովհաննէս, Յիսուսի ամենէն մօտ ապրող Առաքեալներէն մին էր և աեղանի՝ անոր բոլոր խօսքերուն, առակներուն, հրցաշներուն, ինչպէս նաև ականատես էր անոր խաչելութեան պարագաներուն, յարութեան և համբարձման դէպքերուն: Ինը երբ ձեռնարկեց խմբագրելու իր Աւետարանը, միւս երեք Աւետարաններն ունէր աշքին առջեւ, բայց փոխանակ կրկնելու և ատէն հետեւելու անոնց գրածներուն՝ աշխատած է ընդհանրապէս անոնց պակաս թողած մասերը լացանել: Առաջին երեք Աւետարանները կը նկարագրեն առակնեապէս Յիսուսի Գալիլիոյ մէջ ունեցած գործունէութիւնները, իսկ Յովհաննէս մեծ մասամբ կը նկարագրէ Երուսաղէմի մէջ ըրածներին ու խօսածները, և ի մասնաւորի իր վերջին օրերուն խօսած ընտիր խօսքերը: Բայց և այնպէս, Աւետարաններու մասնագիտական ու մանրակիտ ուսումնասիրութիւնը յոց կուտայ թէ Յովհաննէս եթէ ոչ ուղղակի՞ գէթ անուղղակի կերպով հետեւած է իրմէ առաջ դրուած Աւետարաններուն:

Մատթէոս և Ղուկաս շատ տեղեր տառացիօրէն կը հետեւին Մարկոսին, իսկ Յովհաննէս՝ անդայիօրէն: Սակայն Յովհաննէսին մէջ ալ տեղեր կան ուր հետեւողութիւնը շատ մօտիկ է (Մարկ. Զ. 37, Յովհ. Զ. 7: Մարկ. Ժ. 3-5, Յովհ. Ժ. 3-5: Մարկ. Ժ. 9, Յովհ. Ժ. 39: Մարկ. Ժ. 54, Յովհ. Ժ. 18: Մարկ. Ժ. 7, Յովհ. Ժ. 8):

Չորրորդ Աւետարանին հեղինակը Մատթէոսին օգտուած չէ թուիր՝ բայց մէ քանի մանր կէտերէ. բայց ան օգտուած է նաև

Ղուկասէն, քանզի Մարիամի և Մարթաի պատմութիւնը այս երկուքն ծանօթ է միայն (Ղուկ. Ժ. 38-42, Յովհ. Ժ. 1): Այս երկուքը միայն կը յիշեն երկու Յովհաններու Առաքեալներու շարքին մէջ. (Ղուկ. Զ. 16, Յովհ. Ժ. 22): Հում այս երկու Աւետարաններուն, յարութեան առաւոտ, իւզապեր կանանց ոչ թէ մէկ այլ երկու հրեշտակներ երեւան (Ղուկ. Ի. 4, Յովհ. Ի. 12), մինչդեռ Մատթէոս և Մարկոս մէկ հրեշտակ կը յիշեն միայն (Մատթ. Ի. 5, Մարկ. Ի. 5):

Ասոնք ցոյց կու տան թէ Յովհաննէս երր կը գրէ իր Աւետարանը, առաջին երեք Աւետարանները ծանօթ էին իրեն:

Մարկոսի Աւետարանին պարունակու թեան աւելիք քան հարիւրին իննաւունը միւսներուն մէջ ալ կայ, բայց այն բաները ո՛ռ միւսները չունին՝ շատ թանկարժէք են (Մարկ. Գ. 26-29, Է. 31-34, Լ. 22-26): Իսկ Յովհաննէսի Աւետարանին պարունակութեան հազիր մէկ-տասներորդէն միայն պիտի զրուցէր մացածը իրեն յատուկ է: Աւրիշ խօսքու, եթէ Մարկոսի Աւետարանը կորուցնելու ըլլայինք, անոր պարունակութեան մէկ-տասներորդէն միայն պիտի զրուցէր այսօր, բայց եթէ Յովհաննէսը չունեայինք, անոր ինը-տասներորդը այնու մեր ձեռքը չէինք ունենար. ասիկա եկեղեցին համար որքան մեծ կորուստ մը պիտի նկատուէր, մանաւանդ որ ի սպաս զրկած պիտի ըլլայինք Յիսուսի արտասանած վերջին շարթուան հոգեշունչ խօսքերէն, որոնք արձանագրուած են միայն Յովհաննէսին մէջ: Միւս կողմէ պիտք է յիշել նաև թէ միւս երեքը եթէ չըլլայինք, չորրորդ Աւետարանը, իրեւել միւսներուն լացացոցիչը, կատարեալ չէր նկատուէր և ամբողջը զիրար լացացոցած՝ ներդաշնակութիւն չէին կնար կազմել:

Առաջին երեք Աւետարանները աւելի Յիսուսի մարդկութեան վրայ գրած են իրենց շխտը, առանց մոռնալու միաժամանակ անոր աստուածութիւնը իսկ Յովհաննէսի աւետարանագիր նախամեծար համարած է Յիսուսի աստուածութիւն նկարագրել, սուանց առաջին անտես առնելու անոր կամարեալ մարդկութիւնը: Չորրորդ Աւետա-

բանը կր պարունակէ առաջին երեք Աւետուրանները իրենց հոգեւորականացած ձեւին մէջ: Բայց Յովհաննէս իրերուն վրայ կոնայի Յիսուսի աստուածութեան և անոց հաղեւոր կոչումին տեսակիտէն:

Յովհաննէս Առաքեալ այսպէս ընելու սատուական ուրբիշ կարեւոր պատճուռ մըն ու ունէր: այն է՝ հերետիկոսներու երեւումը քրիստոնէական եկեղեցւայ շրջանակին մէջ. Հերետիկոսներ՝ որոնք Յիսուսի աստուածութիւնը կ'ուրանայն: Կարիք կար նոր Աւետարանի մը, որ ուզզակի Յիսուսի աստուածութիւնը յայտարարէր: Յիսուսի սիրելի աշակերտը լրացուց այս զգալի պակար: Իսկ միւս կողմէ անոր մարդկութիւնը ուրուցողներն ալ չքաջալերելու համար իր Աւետարանին մէջ տեղ տեղ մասնաւորապէս կր յիէշ Յիսուսի իր կատարեալ մարդ՝ անօթ: (Յովհ. իշ. 5), ծարաւիք (Յովհ. Դ. 7) և յոդանած բլալը (Յովհ. Դ. 6):

Այս չորս աւետարանակիրները իրենց հաւաքած նիւթերը վերջապէս դասաւորեցին ու գրեցին Աստուծոյ Ս. Հոգիին անմէջական ներշնչման ներքեւ, ներկայացնելու համար մեզի Յիսուսի կենացին չորս տարրեր եւեւոյթները: Այսպէս, Մատթէոս կը նկարագրէ Յիսուսը իրենց թագավորական իշխան մը. Դուկաս՝ իրենց իր բանն և Բանն էր առ Աստուծու, և Աստուծու էր Բանն և Բանն էր առ Աստուծու:

կութեան, իսկ Յովհաննէս՝ իրրեւ «ԲԱՆՆԵ» (Լոկոս), որ սկզբէն Աստուծոյ հետ էր, որպէս Անոր Միածին Որդին: Եւ չորսը զիւտը լրացնելով, կու տան մեղի Փրկէին կենացին լման մէկ պատկերը:

Հին ատեն նեղկիչէր Ա. Գլխուն մէջ ակնարկուած և Յայտնութեան դիրքին մէջ յիշւած չորս կենդանիներու օրինակին հետեւ. յով (Յայտ. Դ. 7-9), չորս աւետարանութիւներին Մատթէոսը կր ներկայացնէր մարդու կերպարանքով, իր Աւետարանը Յիսուսի մարդկութիւն պատճութիւնով բարկուած բլալուն համար. Մարկոսը՝ առիւծի կերպարանքով, որովհետեւ առիւծի նմ մն քաջարար իր Աւետարանին առաջին բաներովն իսկ կը յայտարարէր Յիսուսի Որդի Աստուծոյ ըլլալը. Դուկասը՝ եղի կերպ ու բանքով, քանզի իր Աւետարանը կը սկսէր Աստուծոյ զոհ մատուցնանող Զաքարիափ քահանայական պաշտօնավարութեամբ: Իսկ Յովհաննէսը՝ արծիւի կերպարանքով, անոր Համար՝ որ ան արծիւի նման վերերը սաւանած, իր Աւետարանը կը սկսէր ժի սկրդանէ էր Բանն և Բանն էր առ Աստուծու, և Աստուծու էր Բանն և Բանն էր առ Աստուծու:

Այս չորս Աւետարանները ներշնչումի մէծ աղիւր եղած են անցեալի մէջ և այսօր ու են բիւրաւոր հաւատացեալ հոգիներուն, առաջնորդելով զանոնք զէպի բարձր զիտակ-ցութիւն և դէպի լաւագոյն կեանք:

Ֆրէզնօ. Գալիֆորնիա

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԼԻՆ



## ԳԻՒՂԻՆ ՄԱՏՈՒԽՈԾ

Լերան գագաթ, ժայռի մը վրայ առանձին,  
Մատուռ մը կայ հնադարեան, կիսալոյս,  
Ուր սուրբերու սոսուերները կը յածին,  
Երբ աղօքքի հիշէ ժամը Անժէլիս:

Սեւեր հագած՝ զիւղին կիներն լեռնէն վեր  
Կը քարձրանան ուրուասեսիլ գնացքով,  
Եւ երկիւզած՝ կը ֆարանան աներեր,  
Սրբավայրին դրան առջեւ, քովկ քով:

Պատէն առկախ՝ մամուներով օգակուած,  
Մատոննա մը կը ժբատի եռն գորովոտ  
Նայուած քովը Աստուածամօր երկնայած,  
Որուն դիմաց անոնք ամէն առաւօտ,

Անրջասոյզ ակնարկներով երկնադէտ,  
Ի ծունք կու գան ընծաներով մեծագին,  
Եւ կը վառեն կերոններու խուրձին հետ՝  
Աղօքալոյս ջահը իրենց հաւատքին:

Այդ մատուռին երբեմն ես ալ կը տանիմ,  
Կիրակուտքի «Հոյս գուարթ»ով խնկարկուած  
Հաւատաբոց բդանեմերը մտերիմ,  
Իմ հեռաւոր մանկութեանըս՝ առ Աստուած...:

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ



## ԽՏԱՑՈՒԱԾ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՅՈՅ

Դարեր անընդունէց արիւն լացինք,  
Ենսոցն առիւնով պահեցինք վառ,  
Երազր Աստղի վերածեցինք.  
Մեռ երկինքէն գայթ կախեցինք վար:

Հըսկեցինք անդուլ գիշեր ու տիւ。  
Չը մարէ որ զայն ձեռք մը վայրագ.  
Եկան-շրբացան չարքեր անթիւ,  
Բայց վառ մընաց մեր Յոյսին նրբագն:

Օր մըն ալ իսպառ պիտի մարէր...  
Հասաւ. կարծեն թէ, ձեռքը չարին,  
Ասողը երկինքէն վար պիտ' թերէր.  
Ու վայ' պիտի տար մեր սեւ օրին:

Բայց զատկեցինք մենք տմէնիս ոտքի,  
Մամուկ. պատամի, ծեր, կին եւ նոր,  
Չարն ապշած իջաւ մեր դէմ ծունկի,  
Մեր ասողը նորէն մընաց անմար:

Ու իրմա արդէն ա'լ չունինք վախ,  
Անիաս է ան ա'լ չարին, զողին.  
Յաւ երժօրէն մեր երկինքէն կախ.  
Լուսաւոր պահէ պիտ' մեր ուղին:

### Մ. ՄԱՆՈՒԿԻԱՆ

\*\*\*

Եթէ իրաւ լոյսգ երկինքէն ես առած,  
Ալպա չափովն այդ քու լոյսիդ երկնածին,  
Քերքող. շողա' տեղիդ մէջ եւ եղիր գոն.  
Ասողերն իրենց մեծութեամբը գերազանց,  
Եւ աննեկ որոնն զենիքէն շող կ'արձակեն  
(Տեսանելի երկրի կէսին թէայէսեւ,  
Երենց փայլին կիսազունն մը թ'եւ գիտակ),  
Ասոուածային չեն ծագումով առաւել,  
Ոչ էութեամբ մաքուր՝ քան մէկն որ վառի.  
Հավիւներու կըրակն որպէս քամակին  
Լերան մը մութ. կամ քան անոնք որ բըւին  
Խննարի կախուած պըլալուն ճըմրան գերթ լապտեր.  
Տեղիւ ազրուկ ծառոց մէջէն նըղերուն:  
— Ամբողջ Զօր մը շառաւիդներն են անմահ:  
Ու թեմն չափովը քու լոյսիդ երկնածին.  
Քերքող. շողա' տեղիդ մէջ եւ եղիր գոն:

## ՀԻՆ ԷԶԵՐ

### ՏԱՂ

Հետեւեալ ողբական տաղին հանդիպեցանք Ա. Աթոռոյս Թ. 2448 (էջ 416-9) և Թ. 2442 (էջ 5-6) Մաշտոցներուն մէջ: Առաջինը ունի 14 տուն, իսկ երկրորդը ունի առաջին վեց տունները եւ ութերորդ տունը միայն:

Թ. 2448 Մաշտոցը օրինակուած է կանոնաւոր բոլորգորպ «ի Բրուականիս Հայոց Թձնլ [— 1699], ... ի քաղաքն Թոխաթ... ձեռամբ յոքնամեղ Միքայէլ Գրչի, ի խնդրոյ Յովսէկ Քահանայի»... (էջ 450):

Թ. 2442 Մաշտոցը նոյնաչու կանոնաւոր բոլորգորպ է, օրինակուած «ի Քամարեռութեան Հայոց Թղթ [— 1645] ի Բարերթ, ձեռամբ... Սէթ գարի» (էջ 453): Խնդրոյ առարկայ տաղը սակայն օրինակուած է Մաշտոցին սկիզբը, նոոր գրով եւ բազմասրխուած:

Վայ մեզ մեղօք չարեօք լըցաք,  
զպասուիրաք Տեսանելի մոռացաք,  
զլսուած առ մեզ բարկացուցաք,  
եւ ի ցասումի զնա շարժեցաք:

Վասն այն բգմեզ պատուանանաց,  
դդուստը եւ գորիսըն մեր խոցեաց,  
տանին տրդայքն մեր ընթեաց,  
շատ ծրնտաց սիրս կըսկըծեաց:

Անյշ տրդայք եւ բազցրաձանյն,  
տան սազմու եւ շարական,  
աղբերք նացա ըսպանեցան,  
ճայնիք յականշացըն մեր հատամ:

Լուսին և արեւմ էթ նըրման,  
վարդ մանաւշակ ծաղիկ նըրոան,  
առջեւ ծնողաց քաւալեցան,  
աղիք նոցա գալարեցան:

Շատք հոգեվար յերկար կացին,  
զիրս ծրնտացն խորսիցին,  
բազումք գերկուան մէկ նաշ քրին,  
անդուստը ւ անորդի մընացին:

Զեռ. Ա. Յ. Թ. 2448

Թոխաթցի Ստեփանոս երեց

Փափուկ մարմինն ի եռ դարձամ,  
ծովային աչքն խաւարեցան,  
սպիտակ կարմիր աղոյր պատկերն,  
ներքին հոգոյն զբնտանեցան:

Ով այս անուն իմ լոյս աշաց,  
զփառս աշխարհիս բռդեր ի բաց,  
հետեւեցար անանց կենաց,  
եղեր ընկեր մարտիրոսաց:

Ով դու որդեակ սիւծ իմ սրտաց,  
զրկով զգած եւ համբուրած,  
իմ դեռարոյս ծաղիկ փառաց,  
զմացիր յերկիրըն կենդանեաց:

Ով այս անուն գու իմ որդեակ,  
բարձրառուգէշ եւ գերունակ,  
ուրախարաք սիրայ բաժակ,  
բն ծընողաց սիրուն զաւակ:

Ով իմ որդեակ կարմրագումակ,  
գոււս եւ մանուկ ոսկենեսակ,  
ծիրամափայլ ակրն տատակ,  
հաշի ծաղիկ եւ մանուշակ:

Ով այս անուն ծառ բարումակ,  
համեն ոգկոյզ բազցրանաշակ,  
անուշանամ ախործ բաժակ,  
ակ մարգարիս եւ ոսկեհան:

Ով իմ որդեակ մամուկ ազատ,  
սուրք եւ մախուր եւ անարատ,  
յախորից մեղաց հասակդ ի գատ,  
անիորք շարեաց գոլ եւ անախտ:

Ով այս անուն մախուր տատրակ,  
ոսկեփետուր հաւ սիրամարգ,  
բարձրաքըռիշ աղաւնույ ձագ,  
խանեալ ի յամնահից բանակ:

Որոց գըլուի համդիսապետ,  
է բազաւորմ արարածոց,  
Յիսուս Քրիստոս Աստուածըն մեր,  
ինձն օրինեալ յամէն բերանց:

Հրատ. Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԱՆԱՆԻԱ ՀԱԿԱԹՈՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՅՈՒԱՆ ԹՈՒԱԿԱՆԸ

«Անանիա Հակաթոռ կաթողիկոս 1201-1211 (1223?)» խորագրով յօդուածի մը մէջ («Սին», 1964, թ. 10 և 11-12) յիշած էր ձեռագրական յիշատակարան մը, որ գըրւած է ՈՀԲ (1223)ին եւ զոր հրատարակած է Զաւէն վ. Արդումանեան («Սին», 1962, էջ 305-309): Այս յիշատակարանը գրուած է Անանիա Հակաթոռ կաթողիկոսին չչերրորդում ամի՞ն, ինչ որ կը նշանակէ թէ Անանիա իր կաթողիկոսութիւնը հաստատած է 1230ին: 1962ին Անանիայի կաթողիկոսութեան առաջին տարին ընդունուած ըլլալով 1203, Նորայր եպս. Գողարեան ինդրոյ առարկայ յիշատակարանին գրութեան թուականը թելագրած էր ուղղել «Ի(20)նորադ», որ կրնար ճիշդ ըլլալ, որովհետեւ Անանիայի մահուան թուականը ժամօր չէր: Նոր յիշատակարանի մը համաձայն, Անանիայի հերուուածը տեղի ունեցած էր 1201ին, որով առաջարկուած ուղղուած ինդիքը չէր լուծեր: Այդ առթիւ կարծիք յայտնած էր թէ կամ յիշատակարանին հրատարակիչը թրականը սիալ կարգացած է (ՈՀԲ փոխանակ ՈՒԲԲ) եւ կամ յիշատակարանին հեղինակը սիալած է, եւ թէ ինդիքը լուծելու համար պէտք էր սպասել նոր յիշատակարանի մը հրատարակութեան:

Ժամանակագրական յիշատակագրութիւն էր լուծէն ինդիքը:

Ստեփանոս եպիսկոպոսի Տարեգրութեան մէջ (Հք. Վ. Ա. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ 1, էջ 40) ԱՄՄԻԹ ցրիտուէկան թուականին (1229) եւ ՈՀՅ Հայկական թուականին (=1227) տակ արձանագրուած է:

Խայտն կանչեցաք Աննա, ուժով սուլտանին նստի կաթողիկոս ի Հռամ, հակառակ արուայթ կաստամեան(յ) եւ դապահեաց բգ-

կաթուգիկոսութիւնն, որ եւ յետ բագաւէ հրանքից, ազօրինէ խնդրէ տէր կատանդին բառանալ յերկացն մինն, եւ որ համոյն է տեսան մնայ եւ միամնել: Ազա ի տեսլեան հրեշտակ տեսան գրէ յաջ բարին ձեռինն տէր կատանդայ՝ երէ բարձից կաթուգիկոսութիւնն յԱնայէ եւ տացի կատամեանայ ծառայի Աստուծոյ. եւ եղեւ այթվէս, զի ի գիշերի սաստակնալ արք այն բարձաւ ի միջոյ:

Տարեգրութեան հրատարակիչը՝ Վ. Ա. Հակոբյան (անդ, էջ 57, ծան. 41) կը գրէ թէ «այս աւանդութիւնն ըստ երեսոյթին տարածուած չի եղել, որը յայտնի մի Զամբէկանին եւ Օրմանեանին» (անս եւ հմտ. «Պատմութիւն Հայոց», Հ. Գ. էջ 226-227, «Աղդապատում» էջ 1613-1614):

\*\*\*

Տարակոյս չկայ բնաւ թէ Ստեփանոս եպիսկոպոսին յիշատակագրութիւնը կը գերաբերի Անանիա Հակաթոռ կաթողիկոսին, որովհետեւ 13րդ դարուն «Ճռուն» (իմա Ռումի, այսինքն սելչուկնեան Հայոթութեան) մէջ ուրիշ Հակաթոռու կաթողիկոս գոյութիւն ունեցած չէ որուն անունը Աննա ըլլայ: Տրուած երկու թուականներէն ճիշդը հայկականն է (676 551=1227): Ստեփանոս եպիսկոպոս Անանիայի մահուան լուրը տուելու առթիւ է որ արձանագրած է դէպար, ստակայն յայտնի է թէ հերձուածին սկզբնաւորութեան մասին տեղեկութիւնն ունեցած չէ: Անանիա Հակականը ըլլալով 1227ին (ինչպէս գրած է եպիսկոպոսը քրիստոնէական սիրոյ արտօնայտութեամբ), կոստանդին բարձրբերդցի կաթողիկոսին օրով, կարծած է թէ նոյն կաթողիկոսին օրով առել ունեցած է հերձուածը: Նոյնիսկ անունն ալ ճիշդ չէ լուսած, եթէ երբեք Անանիայի Հակա-

ուսկորդները զայն վարկաբեկելու համար կնոյն անուն մը առուած չէին անոր։ Ծիչգ է, սակայն, թէ Անանիք «զարգալով», այսինքն տարեկան որոշ գումար մը վճարելու պայմանով, յաջողած է հակաթոռ կաթողիկոս ութիւնը մը Հիւնել։

Սականոս եպիսկոպոսին Ցարքորդի քանի չնորդնել կը ճշգուհ Անանիայի մահան թուականը, հետեւարար նաեւ իր կաթողիկոսութեան տեւողութիւնը (1202-1227)։ Կը յայտնուի նաեւ անոր անունին կցուած մակղիբը (կամ, ինչպէս ժամանակագիր մը Կ'րուէ, աւելի անունը)՝ խայտ։

Բայց աւելի կարեւոր է այն տեղեկութիւնը թէ Կոստանդին կաթողիկոս շատ աշխատած է Անանիայի կաթողիկոսութիւնը բառնայ և միայն անոր մահով է որ հերձուածը վերջացած է։ Կոստանդին կաթողիկոսին մտահոգութիւնը դիւրդմբոնէի է եւ միանդամայն զաղափար մը կու տայ Անանիայի իշխանութեան կարեւորութեան մասին։ Հաւանական է որ սելչուքնան կայրութեան արեւմտեան եւ կերպոնակնան մասին մէջ, ուր Անանիա իշխած ըլլալ կը թրւի, Հայերու շատ ստուար թիւ մը գոյուաթիւն ունէր, թերեւս Կիլիկիոյ Հայոց թիւնին հաւասար կամ մօտաւրապէս հաւասար, հերձուածին հետեւանքով օրինաւոր կաթողիկոսին իշխանութեան ենթակայ չէր այցեւս (Աղթամար շատ աւելի հեռու էր իր երկրորդ հակաթոռ կաթողիկոսով եւ, բայ երեւոյթին, Անանիայի կաթողիկոսութեան կարեւորութիւնը չունէր)։ Կոստանդին կրոնայ երկու պատճառով մտահոգուած ըլլալնախ՝ Հայաստանիաց Եկեղեցին միութիւնը, եւ, յետոյ, կաթողիկոսարանին եկաս մուտները։ Ինչ որ ալ ըլլայ, ըստ Սակեփան Եպիսկոպոսի, Կոստանդին նոյնիսկ նորուած է թէ արդեօք Անանիայի աթոռու չչո՞ որ աստուածային պաշտպանութեան արժանացած է։

Ուշադրու է որ Զամշէանի աղթիւրին մէջ Անանիայի մահուան թուականը 1207 է, մինչ իշխանութեան մէջ 1227 է։ Մարդ կը տարուի խորհիւ թէ արդեօք այդ անժանաօթ

աղքիւրին մէջ ալ թուականի սիալ մը տեղի չէ ունեցած, որովհետեւ աղքիւրին հեղինակը չէր կրնար ողջ կաթողիկոսի մը մահս սիւաւ արձնադրել։ Խոկ Զաւէն վարդապետին Հրատարակած յիշատակարանին մէջ ցյերորդում ամիշ բառերը կը համապատասխանեն իրապէս 1203 թուականին, Անանիայի կաթողիկոսութեան երրորդ տարին, և տեղի չի մնար զանոնք ուղղելու եթէ յիշատակարանին ՈՄԲ բառը սիսամամբ ՈՀՏ կարդացուած է։ Հակառակ պարագային պէտք է ենթագրել —թէեւ դժուարութեամբ— թէ գրիչը սիսամբ է։

Ամփոփելով, Անանիա հակամոռ կաթողիկոսութիւն հաստատած է 1201ին եւ մեռած է 1227ին, Ռումի սելչուքնան կայսրութեան ընդարձակ մէկ մասին վրայ հաստատելով իր իշխանութիւնը՝ ժողովուրդին հաւանութեամբ։ Պատմակիր Յովհաննես Սերաստացի Անանիայի մահը —հետեւելով Զամշէանի գնելէ Ետք 1207ին, մինչեւ 1288 առողջորդի անունի տեղեակ չէ։ Սակայն 1239ի յիշատակարան մը (Երեւան, 7574, Գ. Յովհաննէսի Յիշատակարամեք ձեռագրացին մէջ, Ա. Էջ 939-940, պարզ յիշատակութիւն մը կայ միայն) գրուած է յշվափկուազութեան մեծի հոյակապ մայրաքաղաքին Սերաստոյ տէր Գրիգորի։ Անանիայի յաջորդր եղած է, իրեւ առաջնորդ, Գրիգոր Եպիսկոպոս մը, որուն պաշտօնավարութիւնը թերեւս սկսած է 1228ին, սակայն յայտնի չէ թէ երր վերջացած է։ Գրիգոր Շահարապէտ մը (Յիշատակարամեք ձեռագրաց, Ա. Էջ 752-753) յիշուած է 1211ին Փուրնզայի (կամ Փրութայի) վանքին մէջ։ Հ. Հ. Ոսկեան (Սերաստիայի վամիկնը, Ա. Էջ 42-43), հիմունելով այս յիշատակարանին վրայ, 1207ին Անանիայի յաջորդ նշանակած է այս Գրիգորը։ Նոր փաստերու լոյրին տակ, այս յաջորդութիւնը ընդունելի չէ։ Սակայն կարելի չէ ըսկը թէ երկու Գրիգորները, փոխադարձարար յիշուած 1211ին եւ 1232ին, նո՞յն անժն են թէ ոչ։

## ԹՐՎԱՄԱ ԱՐԺՐՈՒԽԻ

ԲՆԱԳՐԱԿԱՆ ՍՐԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**Ա. Աթոռույս Թ. 1 Ճառարինակիրին Գ. Հատորին մէջ (էջ 267ա-270բ) կր դժոնուի «լուկացութիւն Սրբոյն Գէորգա Ականցոյ եւ Մրրոյն Խորրովա, որ ի Գաբրեղեան տոհմէն, որք նահատակիցն յաշխարհիս հաւոց, ի ձևուց անօրէն իշխանին Խսմայելացւոց, ու բում բուժայն կոչէին» :**

**Այս վկայարածութիւնը իր կարգ մր մասեարուն մէջ համընթաց է Թովմա Արծրունիի Պատմութեան (Տպ. Պետրովուրդ, էջ 140-142, և 168-172), իսկ երեք տեղ աւ ունի բաւական ընդարձակ հատուածներ իրեն յատուկ :**

**Մեր կողմէ կատարուած բաղդատութիւն յր ցոյց առուաւ թէ ներկայ վկայարանուութեան մէջոցաւ կարելի է ուզգել կարգ մր սխանիր Թովմայի Պատմութեան մէջ: Կարեւոր նկատուած այդ տարրերութիւնները եւ յաւելուածական հատուածները կը ներկայացնենք ստորեւ յօդուած մեր բանասիրաց :**

1

**Թ. էջ 140.— «զիանայս եւ զմանկունք իւրեանց տեսին».**

**Լուսացքի ծանօթութիւն. «թերեւ» տամէին»:**

**Ճ. էջ 267բ.— տեկիթ**

2

**Թ. էջ 140.— «եւ առ չժուռէալ այնպիսի փտանդաւոր նեղութեանն»:**

**Ճ. էջ 267բ.— «եւ չժուռալ այնպիսի փտանդաւոր տեսութեանն»:**

3

**Թ. 140.— «մերկացեալ զավուերն յարձակեցան ի վերայ երիվարացն».**

**Ճ. 267բ.— «մերկացուցեալ զուուերն յարձակեցան ի վերայ երիվարացն»:**

4

**Թ. 140.— «Հանդերձ ընտանիւք իւրեանց գերծին ի նոցանէ եւ անցուցին ընդ պահակ ձորոյն յամբական կողման լերին» :**

**Ճ. 267բ.— «Հանդերձ ընտանեաւքն զերծուցին որպէս ողջիարս ի գայլոց եւ անցուցին յամբակողման լերին» :**

5

**Թ. 140.— «Զոր առեալ զարսն ստիպեաց ի բաց կալ».**

**Ճ. 267բ.— «զոր առեալ զարաշեաւ զարսն ստիպէին ի բաց կալ» :**

6

**Թ. 140, վերըն տող.— «Գարաէլեան».**

**Ճ. 268ա.— «Գարեղեան» :**

7

**Թ. 141.— «ինքն տաճիկ».**

**Ճ. 268ա.— «եւ ինքն տաճիկ հաւատով» :**

8

**Թ. 141.— «եւ զլմբանեալն ստիպէին, որք ի բաց կացցեն ի Քրիստոսէ՝ եւ մի մեռցին» :**

**Ճ. 268ա.— «եւ զլմբանեալն ստիպէին ի բաց կալ ի քրիստոպահան հաւատոցն եւ մի մեռաներ» :**

9

**Թ. 141.— «զճգնութիւն մահու».**

**Ճ. 268ա.— «զճգնութիւնն մարտիրուական մահուամբք» :**

10

**Թ. 141.— «իսկ Վահրամ տեսանէր զնամերձ առ սպանդանցն, այն ինչ սոր ի վերաց բերեալ զահընին՝ ձայնէ բարձր եւ ասէյ».**

**Ճ. 268ա.— «իսկ ապաթուուն այն ուրացող, երիցս թշուառական եւ ողորմելին, տեսանէր զնամերձ առ սպանդանցն, այն**

ինչ սուր ի վերայ նորա բարձեալ դահինքն, ձայն երարձ ոռ դահինքն եւ ասէ»:

## 11

թ. 141.— «մոլորեցուցանել զիս ի հաւատէն Քրիստոսի».

ձ. 268ը.— «մոլորեցուցանել զիս ի հաւատէն Քրիստոսի»:

## 12

թ. 141.— «առաջի Հօր իմոյ որ յերկինս է արդ ի բաց գնա, այր զու, և մեռանիմ վասն Քրիստոսի: Եւ վազէր ընդ բանակն, կանչէր, հնչէր, շարժէր զժեռն եւ ասէր»:

ձ. 268ը.— «առաջի Հօր իմոյ որ յերկինս է: Եւ իրեւ կարի ստիպեաց գնա ապաթուռն այն ուրացող, կրծաէր զատամուն ընդդէմ նորա եւ ասէր: Ընդէ՞ր մոլիս չուն եւ հաշես յանդուզն եւ անամօթ լիբը երեսաւք, զի ես քրիստոնեայ եմ՝ հաւատացեալ ի Ս. Երրորդութիւնն: Եւ ես վերաբերիմ զոր ասաց Երեմիա մարգարէն: Որ հանէ զպատուականն յանարգէն բերան իմ եղիցի: Եւ զու բերան ես սատանայի, զի նա քեւ բարբառի, զի զու նորա ցանզայի անաւթ գտար եւ զիշխանն մատնեալ ետուր ի ձեռո թշնամեացն: Արդ կամիս զիս վրիպեցուցանելի հաւատէն Քրիստոսի: ի բաց գնա զու ամբարշտեալը յԱստուծոյ: Ես պատրաստ եմ ի մեռանիլ վասն անուան Տեառն: Եւ վազեալ ի բանակն ազադակէր ի ձայն բարձր եւ շարժէր զժեռն եւ ասէր»:

## 13

թ. 142.— «մերժելով մերծէ».

լու., «մերժեցէ».

ձ. 268ը.— «մերժեաց»:

## 14

թ. 142.— «եւ ամենեքեան որ պահիցնեն...»:

ձ. 268ը.— «եւ զամենեսեան որ պահիցնեն...»:

## 15

թ. 142.— «տուն աղօթից կոչեսցին»:

ձ. 269ա.— «տուն աղօթից կոչեսցի»:

## 16

թ. 142.— «որ օրհնեսցի վերայ երկրի գրեցաւ յիշատակարանս սրբոյն»:

ձ. 269ա.— «որ օրհնեսցի ի վերայ երկրի: Եւ ամենայն, որ լուկից զոր ինչ արար Վահրամ ապաթուռն, քարինս կուտեալ նըղովս զիւտ արկցէ, եւ երիցս թշուառական զնա կարգացէ: Նոյնպէս եւ Հասանն, որ Ակեա որդին ճանաչէր, որ էր ընդ մատնիչս իշխանին, եւ ըստ արժանի վաստակոց իւրոց եկին հասին նմա բարկութիւնք յԱստուծոյ, եւ անգաւ յախտ անհնարին, եւ ուռուցեալ հերձաւ ընդ մէջ, եւ հեղաւ ամենայն փոր նորա հանկոյն Յուրայի մատնչ. զի արժանի էր նա յայնց հատուցմանց, զի ըստ ձախողակի հատուցման վաստակոցն յետ բնդդէմ զհատուցան առնուցն: Զոր ինչ զործեաց Բուլիզա ի Դիին քաղաքի, եւ յիշատակ վկայէցն որ ի նմանէ կատարեցան եւ պահեցան ի Քրիստոս: Անաւրէն զաւրային Բուլիսա իրեւ արար եւ կատարեց զամենայն կամս չարութեան ի վերայ աշխարհն Վասպուրականի: Եւ զնաց եմուտ նա ի Դիին քաղաք (Նմմտ. Թ. Արծրունի, էջ 168):

## 17

թ. 169.— «ի հաւատէն Քրիստոսի».

ձ. 269ը.— «ի հաւատէն Քրիստոսի»:

## 18

թ. 170.— «առանց բուժելի կատաղութեանն».

ձ. 269ը.— «առ անբուժելի կատաղութեանն»:

## 19

թ. 172.— «որք են արք թուով ի: Եւ կատարեցան սուրբ վկայք ՅԲ [— 853] թուականին»:

ձ. 270ը.— «որք էին գլխաւորքն ի նոյնանէ թուով եւթն: Եւ այլք ընդ նոսա նահատակակիցք աւելիք քան զհարիւր եւ յիսուն այր որոց անուանքնոցագրեալ են ի գպրութիւն կենաց: Զոր երանելի կաթողիկոսն Հայոց Յուհանէս սահմանեաց տաւնել զաւր յիշատակի նոցա տարեւորական պատուվի ի քսան եւ ի հինգն մեհեկի ամսոյ, ի փառ ամենակային Աստուծոյ Հօր եւ Որդո եւ Հոգոյն Սրբո, այժմ եւ...»:

Ն. ԵՊՍ: ԵՐԿԱԿԱՆ

## ՀԱՄԱԼՈՅ ՑՈՒՑԱԿ ՓԵՐԻԱ ԳԱԼԱՌԻ ԳՐՉԱԳՐԵՐԻ

19. Աւետարան— Թերք' 296, մեծութիւն՝  $14 \cdot 5 \times 10 \times 6 \cdot 5$  սմ., նիւթ' 10 թուղթ թուղթ, մասցաւը նուրբ մագաղաթ, գրիչ՝ Ստեփանոս երէց, ժամանակ՝ 1667 թ., վայր՝ Նոր-Ջուղա:

Պատկանում է Նամակերտ գիւղի Ս. Թաղէոս եկեղեցուն: Կոչւում է Զքէհւոր Աւետարան:

20. Աւետարան— Թերք' 217, մեծութիւն՝  $20 \times 15 \times 4$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Ղուկաս եպիկոպոս, ժամանակ՝ 1594 թ., վայր՝ անյայտ:

Պատկանում է Շահոռուղաղ գիւղի Ս. Սարգիս եկեղեցուն: Կոչւում է Ս. Մկրտչ Աւետարան:

21. Աւետարան— Թերք' 333, մեծութիւն՝  $18 \times 12 \times 5$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Բարսեղ քահանայ, ժամանակ՝ 1498 թ., վայր՝ Քաջքերումի գաւառի Առափանի գիւղ:

Պատկանում է Շուրիշկան գիւղի Ս. Բարսեղ եկեղեցուն: Կոչւում է Ս. Բարսեղ Կեսարցիք (?) Աւետարան:

22. Աւետարան— Թերք'?, մեծութիւն?՝, նիւթ' թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ 1687 թ., վայր՝ անյայտ: Պատկանում է Շուրիշկան գիւղի եկեղեցուն: Կոչւում է Թուի Մանուկ Աւետարան<sup>(\*)</sup>:

23. Աւետարան— Թերք' 277, մեծութիւն՝  $24 \times 15 \times 6 \cdot 5$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Միքայէլ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Զիգան գիւղի Ս. Աստուա-

ծածին եկեղեցուն: Կոչւում է Ս. Զաքարիա Աւետարան:

24. Աւետարան— Թերք' 271, մեծութիւն՝  $18 \times 14 \times 6$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Սարդիս քահանայ, ժամանակ՝ 1592 թ., վայր՝ Բաղէչ:

Պատկանում է Սանգիրարան գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցուն: Կոչւում է Մաղիկ Աւետարան:

25. Աւետարան— Թերք' 273, մեծութիւն՝  $18 \times 13 \times 4$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Անտոն երէց, ժամանակ՝ 1670, վայր՝ Շօչ (Սպահան) Քոչեր թաղ (Նոր-Ջուղա):

Պատկանում է Սանգիրարան գիւղի եկեղեցուն: Կոչւում է Ս. Մկրտչ Աւետարան:

26. Աւետարան— Թերք' 311, մեծութիւն՝  $29 \times 23 \times 7$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Գևորգոս, ժամանակ՝ անյայտ (ամենահին յիշատակարանը կրում է Հայոց ՀԸ [1259] թիւք), վայր՝ անյայտ, գրութիւն՝ երկարագիր:

Պատկանում է Սանգիրարան գիւղի եկեղեցուն: Կոչւում է Ս. Յովհաննէս Աւետարան:

27. Աւետարան— Թերք'?, մեծութիւն՝  $27 \times 20 \times 9$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Մկրտչ քահանայ, ժամանակ՝ 1443 թ., վայր՝ Բաղէչ:

Պատկանում է Մեկերտ գիւղի Ս. Ստեփանենոս եկեղեցուն: Կոչւում է Ս. Մկրտչ Աւետարան:

28. Աւետարան— Թերք' 296, մեծութիւն՝  $17 \cdot 5 \times 13 \cdot 5 \times 6 \cdot 5$  սմ., նիւթ' թուղթ, գրիչ՝ Մկրտչ քահանայ, ժամանակ՝ 1463 թ., վայր՝ Տփիս:

Պատկանում է Աւետարան գիւղի Ս. Դէորդ եկեղեցուն: Կոչւում է Ս. Մկրտչ Աւետարան:

(\*) Ցարքեմիք տաղ մեմք տեսն եթք այս Աւետարանը եւ քուականը վերցրել, բայց վերջին տարին ներսւ, երբ ուզեցինք ցուցակագրաւրինը կազմել այլնու ուր լինելը չիմացանք:

29. Աւետարան— Թերք՝ 256, մեծուրիմ՝  $20 \times 16 \times 5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Դաւիթ Քահանայ, ժամանակ՝ 1640 թ., վայր՝ Սպահան-Շօչ:

Պատկանում է Սւարան գիւղի եկեղեցուն: Կոչում է Ս. Գէորգ Աւետարան:

30. Աւետարան— Թերք՝ 317, մեծուրիմ՝  $17 \times 12 \cdot 5 \times 5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Աստուածատուր, ժամանակ՝ 1657 թ., վայր՝ անյայտ:

Պատկանում է Խունդ գիւղի Ս. Գէորգ Եկեղեցուն: Կոչում է Մաղիկ Աւետարան:

31. Մաշտոց— Թերք՝ 110, մեծուրիմ՝  $19 \times 16 \times 3$  սմ., նիւթ՝ գեղաւուն Հասութուղթ, գրիչ՝ Մարգիս Երեց, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Զիղան գիւղի Ս. Աստուածածին Եկեղեցուն:

Այստեղ աւելացնենք, որ Աւետարանները, չնորհիւ ոռւրը Համարուելուն, աւելի լաւ են պահպանուել միւս ձեռադրերից: Դիտի ուղէինք որ պահպանելու տեսակտից բոլորն էլ որպէս աղդային հարստութիւն ոռւրը Համարուէին:

### Բ. \*

Անհատների պատկանող ձեռագրեր

Անցեալում գիւղի լաւագոյն գրաքէտը Համարում էր Քահանան, որը միաժամանակ էր գիւղի մասարականն էր, որի մօս գտնում էին որոյ քանակով գրքեր: Քահանաներից շատերը ունէին իրենց գրադարանը, հարիւրք հասնող գրքերով, որոնց մի մասը լինում էին ձեռագրեր:

Այժմ էլ Փերիայում եղած գրչագրերը՝ նախկին քահանաների աներում ու նրանց ժառանգների մօս եղած գրքերն են, որ ցըրտել են այս ու այն կորդ:

Ձեռադրերը որպէս թանկարժէք էր, մէշտ պորտել է ձեռքից ձեռք եւ յաճախ էլ որպէս ժառանգութիւն՝ փոխանցուել սերնդից-սե-

րունդ: Ներկայ Փերիայում գտնուող անհատական ձեռադրերը մեծ մասամբ պատկանում են վերջին տեսակին, որոնք եւս դրուել են ժառանգների մէջ:

Պորորեւ նրանց համառօտ նկարագրութիւնը:

1. Ցայսմաւուրք— Թերք՝ 547, մեծուրիմ՝  $36 \cdot 5 \times 24 \times 7$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Սիմոն եւ Յարութիւն, ժամանակ՝ 17-18-րդ դար, վայր՝ անյայտ (Հաւատաբար նոր-Զուզա):

Պատկանում է Յակոբ Տէր Մկրտչեանին, Խոյզան գիւղ:

2. Քարոզզիք— Թերք՝ 283, մեծուրիմ՝  $20 \cdot 5 \times 12 \times 4 \cdot 5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Յովհաննէս եւ Ստեփանոս, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Յակոբ Տէր Մկրտչեանին, Խոյզան գիւղ:

3. Աղքարք— Թերք՝ 49, մեծուրիմ՝  $15 \times 11 \times 1$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Կիրակոս, ժամանակ՝ 1834 թ., վայր՝ Հաւատանար նոր-Զուզա:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսեանին, Խոյզան գիւղ:

4. Պարզասումար— Թերք՝ 208, մեծուրիմ՝  $14 \times 9 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ (Տարեգրերի աղիւակը սկսում է 1634 թուով): Վայր՝ անյայտ:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսեանին, Խոյզան գիւղ:

5. Մաշտոց— Թերք՝ 236, մեծուրիմ՝  $17 \cdot 5 \times 12 \cdot 5 \times 5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Ռոստակէս, ժամանակ՝ 1630 թ., վայր՝ նոր-Զուզա:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսեանին, Խոյզան գիւղ:

6. Բառարան— Թերք՝ 71, մեծուրիմ՝  $19 \times 11 \cdot 5 \times 1 \cdot 5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսանին, Խոյգան զիւղ:

7. Քարոզզիրք— Թերք՝ 185, մեծութիւն՝  $19.5 \times 14 \times 3.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Ստեփանոս Երէց, ժամանակ՝ 1628 թ., վայր՝ Նոր-Ջուղա:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսանին, Խոյգան զիւղ:

8. Տաղարան—(\*) Թերք՝ 159, մեծութիւն՝  $14.5 \times 10 \times 2.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Դարլան սարկաւագ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Արմենակ Տէր Յովհաննիսանին, Խոյգան զիւղ:

9. Մաշտոց— Թերք՝ 131, մեծութիւն՝  $18 \times 11.5 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ 1741 թ., վայր՝ Հաւանարար Նոր-Ջուղա:

Պատկանում է Խոյգանի Արովիան Գրադարանին:

10. Թաքեւ— Թերք՝ 351, մեծութիւն՝  $29.5 \times 20.5 \times 7$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Մատուր Տէրտէրեանին, Հաղպարզիր զիւղ:

11. Ցայսմաւորք— Թերք՝ 612, մեծութիւն՝  $36 \times 24 \times 12.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Դպիր Յովհաննէս, ժամանակ՝ 1587 թ., վայր՝ Համբիթ, ըրու Հովհաննեաւ սրբոյն Սարդուի գորավարին:

Պատկանում է Զաքար Տէրտէրեանին, Հաղպարզիր զիւղ:

12. Մաշտոց— Թերք՝ 303, մեծութիւն՝  $18.5 \times 14 \times 7.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

(\*) Տաղարանը բավարար է մեծ քառվ բանաստեղծութիւններ, որոնց մեծ մասը պատկանում են Յովհաննէս Թէկարաւանցուն, իսկ միաներք՝ Կաղաշը եւ այլոց:

Այս մասին կամբարականանք առանձին:

Պատկանում է Պօղոս Դահբաշեանին, Հաղպարզիր զիւղ:

13. Խրախնմամ— Թերք՝ 370, մեծութիւն՝  $23.5 \times 18 \times 6.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Գրիգոր Երէց, ժամանակ՝ 1664 թ., վայր՝ Հաւանարար Նոր-Ջուղա:

Պատկանում է Մէլիք Վ. Տէրտէրեանին, Հաղպարզիր զիւղ:

14. Տօնացոյց— Թերք՝ 159, մեծութիւն՝  $14.5 \times 10 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Գասպար սարկաւագ Տաթեւացի, ժամանակ՝ 1624 թ., վայր՝ անյայտ, Հաւանարար Նոր-Ջուղա:

Պատկանում է Կարապետ Խէջումեանին, Հաղպատ զիւղ:

15. Քարոզզիրք— Թերք՝ 203, մեծութիւն՝  $21 \times 15 \times 4.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Մաղաք Խէջումեանին, Հաղպան զիւղ:

16. Աւելարան— Թերք՝ 298, մեծութիւն՝  $21 \times 15.5 \times 4.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Վահան Աղազարեանին, Սանդիբարան զիւղ:

17. Ցայսմաւորք— Թերք՝ 664, մեծութիւն՝  $32 \times 24 \times 12$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Վարդանէս Երէց, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Գրիգոր Աղազարեանին, Սանդիբարան զիւղ:

18. Քարոզզիրք— Թերք՝ 244, մեծութիւն՝  $14 \times 10 \times 4.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Պետրոս, ժամանակ՝ 1635 թ., վայր՝ Լահուռ:

Պատկանում է Գրիգոր Աղազարեանին, Սանդիբարան զիւղ:

19. Մաշտոց— Թերք՝ 179, մեծութիւն՝  $16 \times 11 \times 4.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Յովհաննէս Տէր Ստեփանոսկան, ժամանակ՝ 1796 թ., վայր՝ Նոր-Ջուղա:

Պատկանում է Գրիգոր Աղազարեանին,  
Սանդիքարան դիւզ:

20. Քարոզզիբե—Թերք՝ 209, մեծուրիմ՝  $20 \times 14 \times 4$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Ստեփանոս վարդապետ Համագանեցի, ժամանակ՝ 1654 թ., վայր՝ Հաւանաբար Նոր-Զուզա:

Պատկանում է Գրիգոր Աղազարեանին,  
Սանդիքարան դիւզ:

21. Յայսմաւրիք—Թերք՝ 79, մեծուրիմ՝  $32 \times 23 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Յովսէփ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Տէն. Թամար Ամբիքեանին,  
Խոյշան դիւզ:

22. Մաշտոց—Թերք՝ 132, մեծուրիմ՝  $17.5 \times 13.5 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ անյայտ, ժամանակ՝ անյայտ, վայր՝ անյայտ:

Պատկանում է Նիկողայոս Բաղումեանին,  
Սանդիքարան դիւզ:

23. Ժամագիբե—Թերք՝ 147, մեծուրիմ՝  $17 \times 11 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Յովհաննէս, ժամանակ՝ 1795 թ.,  
վայր՝ Հաւանաբար Նոր-Զուզա:

Պատկանում է Գարեգին Մակարեանին,  
Խոյշան դիւզ:

24. Աւետարան—Թերք՝ 257, մեծուրիմ՝  $17 \times 12.5 \times 3$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Թաղէոս, ժամանակ՝ 1913 թ.,  
վայր՝ Նոր-Զուզա:

Պատկանում է Շերամ Տէրտէրեանին,  
Բոլորան դիւզ:

25. Մաշտոց—Թերք՝ 147, մեծուրիմ՝  $20 \times 12.5 \times 2.5$  սմ., նիւթ՝ թուղթ, գրիչ՝ Տէր Յովհաննէս, ժամանակ՝ 1829 թ.,  
վայր՝ Բոլորան դիւզ:

Պատկանում է Գալուստ Տէրտէրեանին,  
Բոլորան դիւզ:

Վերոյիշեալ անձնական ձեռագիրներից  
թիւ 9, 22 և 23-ը անցեալ տարի, տողերս  
դրոյի միջնորդ նույրուեցին Ս. Ամենա-  
փրկչեան Վանքի Թանգարան-Մատենադա-  
րանին, իսկ թիւ 17, 18, 19, 20 և 25-ը  
այժմ գտնւում են Նոր-Զուզայում, իրենց  
տէրերի այնտեղ փոխադրուելու պատճա-  
ռով:

Բացի Ամենափրկչեան Վանքի շուրջ 700  
ձեռագիրներից, Զուղայում կան անհամերի  
պատկանող այլ ձեռագրեր եւս, որոնց ժա-  
ման մի այլ առիթով:

Հ. Գ. ՄԻՒԱՄԵԱՆ,

## ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

Հայ ժողովուրդն էլ, ինչպէս միւս արեւելիան ժողովուրդները, ունի իր իւրայատուկ երաժշտութիւնը, որի հիմքում կայ իւրայատուկ ձախաշարերի մի խումբ, որով մեր երաժշտութիւնը (աշխարհիկ թէ հոգեւոր) տարրերում է միւս ժողովուրդների երաժշտութիւնց: Դիմախտաքարապահին լիովին չի ուսումնասիրուած մեր Փախարհիկ և Հոգեւոր երաժշտութեան լաղային կառուցուածքը: Կոմիտաս Վարդապետն փորձել է զերականնենի դրանք, սակայն նրան սպասիչ կերպով չի յաջողուել անել այդ, որովհետեւ մեր Միջնադարեան խաղերի խորհրդաւոր իմաստը տակափն չի լուսաբանուել: Մի գուցչ մեծ Վարդապետին բաջնողուէք յայսնաբերել խաղերի թագուն իմաստը և հրապարակել, դարձնելով այն մեր ժողովրդի սեփականութիւնը, եթէ նրան յիմանակուէր իր կենացի վերջուած եղերական մի վախճան: Սակայն հակառակ դրան, Կոմիտաս Վարդապետն անզնահատելի ծառայութիւն է մատուցել մեր ազգային երաժշտութեան բնագաւառում՝ լուսաբանելով մեր ազգային երաժշտութիւնը:

Պէտք է ասել որ մեր Հոգեւոր երաժշտութիւնը աւելի պահպանողական է եղել. այսօր մեզ հասել են ութ Զայեները (կամ ձայնաշարերը, որովհետեւ իւրաքանչիւր Զայն ունի իր դարձուածքը, որ տարրերում է բուն Զայնից), որոնց հիման վրայ գաղափար ենք կազմում նաև մեր ժողովրդական երաժշտութեան ձայնաշարերի մասին, որովհետեւ, ինչպէս Կոմիտաս Վարդապետն է ասում, մեր Հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտութիւնը բոյլ-եղբայր են. այդ երեւում է մանաւանդ լաղային սիստեմում:

Որպէս եղրակացութիւն պէտք է ասել որ Հայկական եկեղեցական երաժշտութիւնը, սկսելով Ե. Դարից և խաղային նոտագրութիւնը՝ Ը. Դարից, իրենց զարդացման ուղին են ապրել մեր երաժշտական ներքին օրինացափութիւնների հիման վրայ: Ուստի բնաւ պէտք չէ մեր խաղերի բանալին փինտուել օտարների խաղային սիստեմում, այլ պէտք է հետազոտել՝ ենելով մեր ազգային երաժշտութեան ներքին օրինացափութիւններից:

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

#### Ա. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ

**Ա. Սահակ Պարթեւ Կաթողիկոս եւ Ս. Մերուու մեր զարկանութեան ստեղծման երկու մեծագոյն դէմքերն են:**

**Ե.** Դարում մենք ապրում էինք մեր Անկերար՝ չնորհիւ մեր եերից երանեած ուուրք հայրերի և վարդապետների: Այդ շրջանում Հոգեւորականութիւնը ամենէն ազգեցիկ զասակարգն էր համարւած: Նրանց ձեռքում էին գիրց, գրականութիւնը, արքեւուց և նոյնիսկ պետական բարձր պաշտօնները: Մինչեւ անզամ թագաւորը:

գծուարանում էր մերժել կաթողիկոսի առաջարկները: Հոգեւորականները այդ ԱՌաջանում եւ կրօնական գործիչներ էին, և զարականագէտներ, և արուեստագէտներ, և երաժշտներ, և երգասացներ: Մի խօսքով, նրանք ծանօթ էին իրենց ժամանակի արուեստի բոլոր բնագաւառներին եւ բազմակողմանի զարդացում ունեցող անձնառութիւններ էին: Այդ շրջանի ամենէն փայլուն դէմքն է Ս. Սահակ Հայրապետ:

**Ս. Սահակ Մեծն ներսէի որդին էր:**

նուուլ է Կեսարիայում 348 թուի Սեպտեմբեր 29-ին<sup>(\*)</sup>: Եր կրթութիւնը ստացել է նախ Կեսարիայում, ապա կատարելագործուել՝ Բիզանդիայում: Շատ լաւ տիրապետում է հելլէն լեզուի գարութեան եւ փիլիսոփայութեան: Ղաղաք Փարագեցին ասում է. «Յոյժ առցեալ անցուցաներ վարդիւք զրադում զիտնովքն Յունաց եղեալ կատարելագէս հմուտ երդողական տառիցն եւ Հոետորական յորդասաց յայտնարերութեան. եւս առաւել տեղեկացեալ փիլիսոփայական արուեստիցն ցուցանիւր»:

Ա. Սահակ ամուսնանում է մօտ 22 առարկան հասակում: Նրա ամուսնու անունը յայտնի չէ, ոչ էլ ազգատունքը: Նրանք, ովքեր նուշան են կոչում, պարզ մի ենթազրութիւն են անում: Ս. Սահակ ունենում է մի աղջիկ զաւակ, անունը զնում է Սահականուշ, որը յետոյ մայրն է դառնում Վարդիկունանի: Նա արու զաւակ չի ունեցել, արդ կապակցութեամբ նա մտասնջուել է. «Խորհուրդը անմիջաբեր նեղէին դիս, անդադար զմտաւ ածելով եւ ապաչերվ զրարձրեան չնորհել ինձ արու որդի»:

Վազ հասակից, հաւանաբար կնոջ մահից յետոյ, նուիրում է Հոգեւոր կեանքին, դառնում վանական: Բարդամիւ աշակերտներ հաւաքելով, աշակերտ վաթսուն բատ նմանութեան Ապուդէից<sup>(\*\*)</sup>, սովորեցնում է նրանց գիտութիւն, յընելով Հայրենի մեծ քաղաքներում եւ չէներում:

Կաթողիկոս է ընտրում վանական աստիճանից, որպէս ժամանակի ամենազարդացած, լրսամիտ ու Հայրենասէր մարդկանցից մէկը, մանաւանդ լինելով լուսաւորչի տան վերջին շառաւիդր: Հայրապետական աթոռի վրայ է մնում մօտ յիսուն երկու տարիներ: Երում է շատ վիշտ ու գտառապանք, այնուաժենային տարում է նաեւ միմիթարական օրեր: Խորենացին նրա մասին դրում է. «Մահկանացու ծնեալ անձան զիւրս յիշաւատ եթող»: Ս. Սահակ մեր գրականութեան հմբնադիրն է, ինչպէս նաեւ առաջին շարականադիրը եւ երա-

ժիշտը մեր եկեղեցական երաժշտութեան մէջ:

Գրերի դիւտից յիսոյ նրա ուսերին էր ծանրանում Աստուածանչի թարգմանութեան մեծ դործը: Նստած Վաղարշապատում, մի խումբ յունացէտ եւ ասորագէտ աշակերտների հետ, որոնք սովորել էին Եղիսաբետից յայտում, վերաթարգմանութեամբ սրբագրում էին եւ ամրողացնում Աստուածանչի թարգմանութիւնը: Գրերի դիւտից անմիջապէս յիտոյ, փորձի համար, Մեսորպ Մաշտոցը, Եղիսկ Կողրացին, Յովսէփ Կաղնացին եւ ուրիշներ Աստաւածանչի ասորերէն թարգմանութիւնից կատարում են մի քանի դրերի թարգմանութիւններ, որոնց թւում եւ Առակաց Գիրուքը: Թարգմանչաց օրով գոյութիւն ունէր Նին Կոտակարանի Երկու թորգմանութիւն՝ տոռական, որ կոչում էր «Ենդիխո», իսկ Երկորորդը յունական, որը կոչում էր «Եօսթանասնից թարգմանութիւն» (որովհետեւ բատ աւանդութեան 70 յունացէտ եւ երրաց յաղէա հրեայ ուստրիներ Ճին Կոտակարան երրացեցերէնից թարգմանում են յունարէնի Ն. Ք. Դարում):

Արդ, երբ 432 թուին, Եփսոսի ժողովից մի տարի յետոյ, թարգմանիչ վարդապետներ Կ. Պոյսը Վաղարշապատ են բերում Աստուածանչի մի ընտիր յունարէն Բարդամանութիւն որպէս նուէր Հայոց կաթողիկոսին՝ ունաց կոյսորդի և պատրիարքի կողմէ: Ս. Սահակ այս ընտիր օրինակի ժրույթը սրբագրում է հին թարգմանութիւնը եւ թարգմանում նախապէս չթարգմանուած դրերը:

Աստուածանչի թարգմանութիւնը վերջանում է 436 թուին: Թարգմանութիւնը լինում է Հոյակապ բազմաթիւ գիտնականներ զրադուելի են Աստուածանչի տարբեր լիզուններով թարգմանութիւնների ուսումնասիրութեամբ և Հայերէն թարգմանութիւնը Համարում են աթենարնտիր, թագուէի թարգմանութեանց: Աստուածանչի թարգմանութեան հուութեան կարգի մէջ, Հայկական դրերութիւնը կաթուում է հօթերորդ տեղու:

Հաս Կորինի վկայութեան, Ս. Սահակ թարգմանում է Եկեղեցական մի ժումարութիւն (շատ զբեր): Բացի թարգմանչական աշխատանքից, Ս. Սահակը դրել է

(\*) Օրմանեան, Ազգագույնական:

\*\* Աշմինին ծրագան կրօնաւոր:

նաեւ դաւանարանական թղթեր կ. Պոլոսյ Պրոկ պատրիարքին, յունաց կայսրին եւ միշարք յոյն յայտնի եպիսկոպոսների : Ս. Սահակը գրել է նաեւ ազօթքներ եւ քարոզներ : Երան անոնով մեզ հասել են 55 կանոններ : Այս կանոնների միջոցով կաթողիկոսի նսպանին է եղել բարեկարգել եկեղեցական կեանքն . Երանք չառ հստագրքիր են իրենց ձեւն ի եւ բովանդակութեամբ : Ալլ կանոններում արտացոյսել է հայ ժողովրդի կենցադր, վարժն ու բարքը, Հոգեւորականութեան նկարագիրը եւայլն : Օրինակ՝ արգելում է շահի, զամամի համար ժամկահասակներին ամուսնացնել, պայման է դնում ամուսնութեան մէջ նկատի ունենալ երկու կողմերի յօժարութիւնը :

Գրականութեան հիմնադիր կաթողիկոսը, ժառացած, տղէտ քահանաների մասին դրում է . «Զի ասացին թէ ինքեանք չեն ուսեալ եւ ոչ զորդիս իւրեանց ի գալրոց ունին : ... Արդ բարձէք այսուեետեւ ի ձենջ զայսպիսի թշնաման», զորդիս ի գալրոց կալարիւք, զի զիառւն լիցին : Մաներուք, զի որպէս կուրութիւն աչաց ատելի է մարմնոյ, նոյնպէս եւ տղիսութիւն ողւոյ՝ ատելի է Աստուծոյ» :

Ս. Սահակ գրել է նաեւ բազմաթիւ շարականներ, յատկապիս Աւագ Շաքարի շարականները՝ «Պարզեւատում Ամենենցում, Ալրծաբորութեամբ», «Ժմամատում Կուսանք», «Այսօր Կանոննեցաւ եւայլն : Ս. Սահակին են բնծարում նաեւ Մաշտոցում դաւուող քահանաթագման եւ ձեռնադրութեան ազօթքները :

Ս. Սահակ վախճանուեց 439 թուականին, աւելոր հասակում եւ թաղուցեց Աշխիշտառում : Նա մեր առաջին երախտաշատ հայրապետն է :

Վերեւում նշեցինք թէ Ս. Սահակին են մերադրում Աւագ Շաքարի շարականները : Մրանք, թէ իրենց մեւով եւ թէ բովանդակութեամբ յերին առաքճանի պարզ են : Դրանք Աւետարանի պատմութիւնների ամփոփումն են, յաճախ Աւետարանի բուն իսկ բառերով : Այսուեղ Հեղինակը կամ երգիչը մի նպատակ ունի : Երգի միջոցով սովորութեան մէջ հեղինակը մեծ սիրով է լցուած առ Տէր եւ լի է սրտամութեամբ՝ «անօրէն» եւ ապերախտ աշակերտի դէմ : Նա ասում է :

նեցաւ», «Ալրծաթսիրութեամբ», «Ծիչերին Յորում» եւ «Ուգ Սքանչելի», որոնք իրենց միանման պարզութեամբ, դդացմունքի խորութեամբ եւ վիպականութեամբ մի երգի գործ են երիւում և կազմում են մի ամբողջութիւն : Դրանք յօրինուած են ժամերգութեան այն մասի համար, որ ամենաշին ժամանակներից դրաւել է քրիստոնեայ ժողովրդի սիրոն ու հոգին : Դա Աւագ Ռւրուաթի կիշերային ժամն է՝ Յիսուսի վերջին օրիւր, Ունուուայից մինչեւ Թաղում : Մեծի Աւրամիթ հակման առնին Աւետարան կարգարակութիւնը շատ համար է այս պատման առաջնորդ կամ համար է այս պատման ամէն մի բնթերցուածից յեսոոյ՝ ժամանուրուներն իրենց զգացմունքն են արտայալու երգելոյ այդ երգերը, եւ մի քանի կար : աների մէջ կրկնելոյ կարդացուած Աւետարանի բովանդակութիւնը : Հենց այս պատմառով շարականների ոճն ու բովանդակութիւնը շատ պարզ է : Պատմում է թէ ինչպէս Տէրը խոնարհւում է եւ լուանում աշակերտների սոները՝ յայտնելով որ նրանցից մէկը իրեն պիտի մատնի : Աշակերտները իսխան յուզուում են եւ ուրում են իրանալ թէ ո՞վ է մատնողը : Դա Յուղան է, որ երեսուն արծաթի փոխարք հանդիպություում է իր գարգառապետին, մինչ նա ազօթում էր Զիթէնեաց Լեռան վրայ : Այս պարզ բայց շատ սրտայոյդ պատմութեան մէջ Հեղինակը մեծ սիրով է լցուած առ Տէր եւ լի է սրտամութեամբ՝ «անօրէն» եւ ապերախտ աշակերտի դէմ : Նա ասում է :

Ով համբայր նենգարեան,  
Նշան եւ ապիք մահու...

Եւ ապա զայրացած նկարագրում է Հանօրէնքներն :

Մերկացաւ յինքնենէ  
ԶԱստաւածային սուրբ Խոզին  
Եւ զգեցաւ զատանամ,  
Որպէս հանդերձ արկան զիւրեաւ :

Հյոյակապ պարզութեամբ նկարագրում է նաեւ խաչելութեան պահը, երբ հրեանները ժի խաչ հան զգաւ էին գոշում :

Ով սժանչնենի  
Եւ տեսիլ ահաւոր.

Զարարիշն երկնի եւ երկրի  
Այսօր տեսաք ի խաչի:  
Տևսալ զծէրն ի խաչին՝  
Խաւարեցա արեգակն,  
Եւ վարազըր Տամարին  
Ցելայր վերուստ մինչ ի Վայր:

Մինչեւ այսօր էլ այս խորհրդաւոր արա-  
րողութիւնը պահուած է մեր եկեղեցում,  
Եւ կատարուած է Աւագ Ռւբրութ օր, գիշեր-  
ւայ ժամը 12-ին:

Հոյակապ պատկեր է Տէրը խաչի վրայ,  
«սամնչելի» եւ ահաւոր»: Հեղինակի հոդեկան

Ընդ որում եւ համբաւիցից  
Ասէ զնա կալարիւք  
Ով համբոյր նննգուրեամ  
Նշան եւ առիր մահու

Կամ՝

Ով սամնչելի  
Եւ տեսիլ անաւոր  
Զարարիշն երկնի եւ երկրի  
Այսօր տեսաք ի խաչին

Տեսնում ենք որ այս փոքրիկ հասուած-  
ների մէջ անգամ զանազան չափերի ենք  
Հանդիպում:

Պէտք է ասել որ մեր տաղաչափութեամն  
ձեւը նման է Սանսկրիտերէնի տաղաչափու-  
թեան, որը, կարծում է, ծնունդ է տուել  
բազմաթիւ լեզուների:

Հայկական տաղաչափութիւնը 16 ոտք  
կամ զանկ ունի եւ բաժանում է չորս ան-  
դամների եւ իւրաքանչիւր անդամ բաղկա-  
նում է չորս ոոքից: Ի տարբերութիւն միւս

Ուրախացիր սրբուիի  
Գարդիլի տեսնօֆ

Կամ՝

Որ քարոզեացն զգալուստ  
Արքայի Տեսան ի յերկնից

Կոմիտաս կաթողիկոսն էլ իր «Անձինք  
Նուիրեայք»-ի մէջ գործածում է զանազան  
չափեր, ըստ որում չորս զանկից մինչեւ մէկ  
զանկ ունեցող անդամ կայ, եւ 14 զանկից

ոլացքը շատ ուժեղ է: մի կողմէց սքանչա-  
նում, հիանում է խաչելութեան այդ հոյա-  
կապ տեսարանի վրայ, իր Տէրոջ տեսնելով  
փառաւորուած, առկայն միւս կողմէց շա-  
հաւործ է թում, որովհետեւ իր Տէրն ու  
Աստուածն է տեսնում խաչի վրայ, ա-  
նարգուած ու լքուած:

Որքան միակերպ են այս տիպի երդերի  
եւ ուսանաւորների բովանդակութիւնն ու  
արայայսութիւնն ձեւերը, նոյնքան աւելի  
բազմազան են նրանց մէջ գործնական ուսա-  
նաւորի չափերը. օրինակ՝

= 4 ոտք, 8 վամկ

= 4 ոտք, 7 վամկ

= 3 ոտք, 6 վամկ

= 4 ոտք, 7 վամկ

= 1+4 ոտք, 5 վամկ

= 3 ոտք, 6 վամկ

= 4 ոտք, 8 վամկ

= 4+3 ոտք, 7 վամկ

լեզուների եւ հենց Սանսկրիտերէնի, հայ-  
կական տաղաչափութեան մէջ առաջին եւ  
երկրորդ անդամների վերջին վանկերի վրայ  
չեշտ է դրում, եւ ապա յանգաւորում եւ ե-  
րաժշտութիւն է տալիս ուսանաւորին: Սա-  
կայն, հետագայում, բանաստեղծութիւնը  
աւելի երաժշտական գարճներու նպատակով,  
չորս-չորս համաչափութիւնը փոխել են եւ  
գործածել են նաեւ երկու-չորս, չորս-երեք,  
որը ամենից աւելի երաժշտական է: Օրինակ՝

= 4+3 ոտք, 7 վամկ

մինչեւ 8 վանկ. սակայն այս փոփոխութիւն-  
ները միայն երաժշտականութեան համար են  
գործածուած:

## Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Հանձարեղ զաւակը Հայ ժողովրդի, ըստ տեղիչը մեր գրերի, Մնուել է Տարօնի Հացեկաց գիւղում, գիւղացու ընտանիքում։

Սուրբ Մեսրոպի վարքը գրել է իր աշակերտ Կորիմը, որը աւելի կանգ է առել ոչ հայ գրերի ստեղծող անմահ Օչականցու վրայ, որքան նրա մեծ ու յաւերժական դործի վրայ։ Նա ստացել է պարսկական, տարրական եւ հելլենական կրթութիւն։

Գործունէութեան առաջին շրջանում ծառայում էր Հայոց արքունիքում՝ Արշակունի թագաւորի դիւանատան մէջ, որպէս քարտուղար։ Ըստ պատմէին վկայութեան, նա հմուտ էր թէ աշխարհական եւ թէ գինուրական գործերին։

Աւելի հասուն տարիքում Բողոնում է զինուրական ասպարէզը, հագնում է վանական կնգուղ եւ գառնում վանական քարոզիչ։ Մեսրոպ Մաշտոցի Աւետարանական քարոզութեան առաջին վայրն է Հանդիտանում Գողթան գաւառոր, ուր Շարիթ անունով մի իշխանի օժանդակութեամբ, եւ Տիրայր Խորենացու եւ Մուչէ վարդապետի օջանութեամբ բացում է զպրոց։ Այդ օրերին վանական քարոզիչների վրայ ծանրանում էր երկու պարտականութիւն։ այն է՝ օտար լեզուից թարգմանել Աստուածաշնչը եւ վերծանել ժողովրդին։ Մեսրոպ Մաշտոցը վերծանող էր։ Այս հանգամանքը ստիպում է նրան որ յղանայ Հայերէն գրերի ստեղծման վրկարար միտքը։ Մաշտոցը երկար թափառումներից եւ որոնումներից յետոյ ի խնդիր Հայ գրերի, ուզ ի քուն երազ եւ ոչ յարթութեան ախիլ վիճակում, այսինքն ստեղծագործական երկունքի պահին իր սեփական հանձարով եւ Աստուածային օգնու-

թեամբ ստեղծեց մեր մեծասքանչ լեզուի այրութենը։

Գրերի գիւտից յետոյ Մեսրոպի առաջ բացում է գործունէութեան լայն ասպարէջ. ամէն կողմ բացում են զպրոցներ, յատկապէ ուշադրութիւն է զարձում Գողթան զաւատի լուսաւորութեան վրայ, որտեղ ապրում էր «գաղամամիտ վայրենադոյն եւ ճիւղապարոյ» մի ժողովուրդ։ Մաշտոցը ապա անցնում է Վրաց եւ Աղուանից երկները, ինչպէս նաև Յունա-Հայաստան, որտեղ եւս ծաւալուեց առաքելական դրական-մշակութային գործունէութիւն։

Յունա-Հայաստանում ապրող Հայութիւնը կեսարացի յոյն մետրապոլիսների տիուր ջանքերով կանգնել էր վտանգի առաջ։ Յունահայութիւնը դուրս էր մուտ Մահակ-Մեսրոպեան շնչի եւ Հայ գրականութեան փրկարար աղղեցութիւնից։ Երկու մեծ լուսաւորիչները մտահոգուում են այդ մասին։ Մեսրոպ Մաշտոցը Ս. Սահակից յանձնարարական թղթեր վերցրած գնաց Կ. Պոլիս, Վարդան Մամիկոնեանի հետ։ Հայոց պատուիրակութիւնը մեծ պատուով ընդունեց կայսեր եւ պարտիարքի կողմից։ Պատրիարքը Մեսրոպին շնորհեց «Անկումիտ» (գիտուն) տիտղոսը, իսկ կայսը Վարդանին շնորհեց «Սարագելառ» (սպարապետ) տիտղոսը։

Ս. Մեսրոպ իրաւունք ձեռք բերեց դրաբոցներ բանալու Յունա-Հայաստանում եւ մասց այստեղ։ Այսպիսով, նորաստեղծ Հայ գիրն ու զրականութիւնը՝ Հայութեան երկուոի բաժանուած մեծ հատուածների միջեւ գարձաւ ազգային միութեան հզօր պատմաբ։

(Հար. 6)

ԶՈՂԱԿԱ ՄՐԿ. ՇԱՄԼԵԱՆ



## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐԵՐՈՒԻ ՄԵԶԷՆ

Հին օրերու արդարադատութեան եւ առանգապահ ոգիին մէկ խօսուած պատակերն է այս հրովարտակը, եւ եթէ պահուած ըլլար այդ գեղջիկ գիծը, Միջին եւ Մերձաւոր Արեւելքներուն պիտի ինայուած ըլլային այն տիուր էջերը, որոնք գրուեցան հայու արիւնով եւ Սուլթան Մահմուտի վիժած յաջորդներուն ձեռքով։ Հին օրերու գըժախտութիւնը այն էր որ արդարութիւնը շատ անգամ կը գառնար զինք՝ տուանց դաշտյանի գաճիւներու ձեռքը։ Եւ այս պարագային սուլթանական հրամաններու դորագրութիւնը նոր միջոցներ կը հայթայթէր կաշառակեր թուրք պարանձաններուն։ Երկու հարիւր միլիոն յահարաւաններուն զանձանակը կր դրաձէ ոսկիի դէկերու տակ լուցնել արդարութեամ ձայնը, գուռ բանալով մեծածախ։ Պոլսու-Երուսաղէմ երթեւեկներու եւ անվերջանալի նույիրաբաշխութեներու, մինչեւ որ երուսաղէմ կր հասնի Սուլթան Մահմուտ Բ.-ի 1813-ի երկրորդ եւ սպառնալից հրաման-հրովարտակը՝ իր հրովարտակին կէտ առ կէտ եւ անմիջական դործադրութեան համար։ Ամերող 12 տարիներ, 1802-1814 տեսող այս գատավարութիւնը կը վերջանայ Հայ Երուսաղէմի։ Ս. Յակոբայ Միաբանութեան պատուաթեր յաղթանակով, բայց կողմէերը կը հասցնէ սնանկութեան եւ յաղթանակի գնուած կ'ըշլայ մեծ զնով, որուն տարողութեան մասին շաղափար մը տալու համար ըսնենք որ Հայոց կողմէ միմիայն Երուսաղէմի մէջ վճարւած է 899,564 գահեկան, չուրջ 9000 ոսկեդրամ նափոլէն, առանց Հաշուելու ճանապարհածախսերն ու նույիւները Սուլթանի անկուլա արծաթամասէր պաշտօնեաներուն։ Այս թիւերը առնուած են Ս. Յակոբայ տոմարներէն (Տ.Ս. էջ 921)։

Հայ Երուսաղէմը նորէն կը կը նոր

պարտքրու տակ։ Ս. Յակոբայ բարձրաստիճան զինուորեալներէն ոմանք կը հեռանան Վանքէն՝ ազատելու համար անխիղն պարտապահաններու հետապնդումներէն ու խշտանգումներէն։ Նոյիրակներ կը դրկուին եղանակութիւնների համար, եւ դիմումներ կը կատարուին Սուլթան Մահմուտի մօտ պետական պահանջներու համար։ Սուլթանը ֆերմանով մը կը չնորչէ՝ մայր գումարին համար յաճարումի դիրութիւններ, տոկուներու խջում եւ նոր, զեղչեալ տուրքերու սահմանում։

Հայ սիրտը կրկին կը բարտիսէ Հայ Միոնի ճակատագրով։ Հայ մեծահարուստի իշխանական նույիւներուն ու Հայ ադրաստիկ շխանկանի լումաններով կրկին կր սկի ձախ տալ Ս. Յակոբայ սնտուկը։ կր վճարուին պարտքրը, կր սկիսն նորոգուկի սրբավայրերը, կը բարձրանան նոր պատակը եւ կր կանգնին նոր գմբէթներ։ վերջապէս, Պօղոս Պատրիարքի չինարար ձեռքը կը բանայ նոր շրջան մը Հայ Երուսաղէմի պատմութեան մէջ։

Ս. Յակոբէն ներս կր հաստատուի տպարան եւ կր սկի նոր գարապըուի մը կիւթեմաքերկի ևկանթեղծով։ 1823-ին կր սկին թաւալի զանները։ Թուզթին կր յանձնուին Հայ միտքի մարդարիսները։ Ս. Յակոբայ Միաբանները կիւթեմաքերկի կանթեղճն կը խառնեն իրենի աչքի յոյն ու ճակտի քրուտինք, եւ երենց օքնեալ մատներով կր հրովարտակին ու Հայ ժողովուրդին կու տան արժէքաւոր հատորներ, եւ կր գոհացնեն Հայաստանեալց նեկղեղւոյ ծիսակատարութեան պահանջները՝ դրեթէ առանձինն մասույին յանձնելոյն ժամադիրք, Մաշտոց, Աւետարան, Ճաշոց, Նարեկ, Սաղմոս, Շարական, Շարականց եւային։ Հոն է որ տոաջին անգամ կր հրատարակուին շարք մը

պատմական արժէք ներկայացնող գրքեր՝ և լիդէն, Միքայէլ Ասորիէն, Գրիգոր Դարանացիէն, Երեմիա Զէլքիէն, Մատթէոս Ռուհայեցիէն, Լամբրոնացիէն, Միխար Սկեռացիէն եւայլի և նուրիրէն՝ Օրմանեան Պատրիարքէն, Դուրեան Պատրիարքէն, Թորգոմ Պատրիարքէն, Գարեգին Կաթողիկոսէն, Տիգրան Սամալանեանցին, Օշականէն, Վարուժանէն, Եղիշարդէն եւայլին: Նոյնպէս Հռո է որ 1866-էն ի վեր կը հրատարակածի (փոքր թնդասումով մը) «Միուն» ամսաթերթը՝ կրօնական, քանակական, պատմական եւ գրական ճնու բրատանակութեամբ: Մեծ է ամսատակը Հայ Երուսաղէմի տպարանին, որ հետզհետէ ճոխացեր եւ հառրատացեր է:

Ցարդ ապուած են չուրջ 400 առարեր հատորներ, որոնցմէ շատեր ապուած են կրիին ու կրկին 4-10 անգամներ:

1836-ին Հայ Երուսաղէմի 200,000 գահէկանի ձեռնառութեամբ Պոլոստ մէջ կը սկսի Երուսաղէմի ուսումնարանը, իսկ 7 տարի վերջ՝ 1843-ին, Հայ Երուսաղէմր իր դրիին մէջ կ'ունենայ իր Ժառանգութաց-Ընծայաբանը:

Իսկ 1853-ին Յովհաննէս Զմիւռնիացի Պատրիարքը կը ձեռնարկէ ներկայ Հոյակապ Պատրիարքարանի եւ Ժառանգութացի լինքին կոթողական աշխատանքին: Շուառվ Ժառանգութարաց-Ընծայարանը կը փոխադրի նոր չինք:

Հայ Երուսաղէմը, դիտակ իր բարձր առաքելութեան եւ օրուան պահանջին, Ընծայաբանի անդրանիկ Հումքէն Պոլիս կը դրէք երկե Խոստմալից, ուշքը առկաւողներ, բարձրագոյն կրթութեան ի խնդիր: Այս փոքր խումբը ազդին տուած է Երջանկայիշտակ Սահակ Կաթողիկոս Խաղաղեան, երկարամեայ գահակալը Մեծի Տանն Կիրիկոս: Ընծայարանը՝ ազդին տուած է աւելի քան երկու հարիւր պատրաստուած կրօնականներ՝ կուսակրօն եւ առուսացեալ, միայն վերջին 35 ատրիբուում՝ Հասցուցած է բազմանորու Դուրեան Պատրիարք, Բագդէն Ասորի Կաթողիկոսի, Դուշակեան, Նշանան եւ Խորայէլեան պատրիարքներու և անոնց ձեռնառուներու շուշչով մնած ու հասակ նետած 43 կուսակրօն Հոգեւորականներ, որոնց մէկ եւ գլխաւոր

թիւր կը ծառայէ Երուսաղէմէն գուրս եւ աշխարհիս ջորս ծագերուն՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան թեմերուն մէջ, իր մէջ Հաշուելով 2 պատրիարք՝ Երուսաղէմի եղիչ Արք. Տէրտէրեանը եւ Պոյսոյ Շնորհը Արք. Գալուստեանը. 3 Հայրապետական Պատուիրակներ՝ Սերովիք Արք. Մանուկեան՝ Եւրոպայի, Գասկ Եպս. Թումայիան՝ Անդիլոյ եւ Բարդէն Արք. Ապատեան՝ Հարաւոյին Ամերիկայի. Երկե Թեմակայ Առաջնորդներ՝ Սիրոն Արք. Մանուկեան՝ Հիւսիսային Ամերիկայի եւ Գանձատայի, Թորոգուն Եպս. Մանուկեան՝ Գալիֆորնիոյ եւ Շաւարչ Եպս. Գույումմեան՝ Դամակոսի. Երկու Առաջնորդական փոխանորդներ՝ Միւռուն Մ. Վրդ. Կրճիկեան՝ Հիւսիսային Ամերիկայի եւ Զաւէն Մ. Վրդ. Զինչնեան՝ Եղիպատոսի: Ներկայիս Ժառանգաւորաց-Ընծայարանը ունի 43 ուսանողներ, որոնք կը պատրաստուին Հոգեւորական ծառայութեան, շարունակելու համար Հայ Երուսաղէմի պատմական ու պատուական առաջեւումներ:

1836-ին Հայոց Պատրիարքը կ'արտօնուի վերաշնել իր մէկ սրբավայրը՝ Զիթէնեաց Լերան Վանքը: Այս սրբատեղին կը նորոգուի եւ կը հարստանայ նոր չչնքերով: Վանքն ու Համբարձման եկեղեցին կ'աւելցրնեն նոր փայլ Երուսաղէմի լըջապատին: Բայց Լատինք եւ Յոյներ՝ անորակելի նախանձէ մզուած՝ կը միտին Հիւնայատակ ընել զայն: Կը դիմեն ամէն միլուցի, նոյնիսկ տակարմի մէջ կը վկայեն թէ՝ Զիթէնեաց Լերան Վանքին գտնելով կը պատկանի մահմետականներուն. Կ վերջոյ նրանույի եւ Տեսլիսյ ղետպաններուն մնշումուն Սուլթանը յետա կը կոչէ Հայոց տրուած արտօնութիւնը եւ կը երահանգէ Խանկել Վանքը: 1839-ին Լատին եւ Յոյն կ'կործներ, Կարպիկ եւ Օրբուսուն էքրիստոնները, փողով բմբուկով, քան ու բրիչով օր ցերեկով կը զործադրեն Խանկալի երահանգը, եկմանյատակ կը կործանեն Հայոց այս պերուն սրբավայրը, որուն համար 1836-ին ծախսուած էր 3150 ոսկի նախողութեան: Տնօրինական Սրբավայրերու իրաւակից երկու հաստատութիւնները՝ Հատին եւ Յոյն, կ'արձանագրեն նոր ամօթալի դրուագ մը ալ (Տ. Ս. Է. էջ՝ 999):

Միջ-պատրիարքական վէճ ու կորունդը վերջինս սկսած էին առիթներ ստեղծել սուար միջամտութիւններու համար։ Ամենափաք դէպքեր, կանթեղի, սփոռցի, բանալիի, պատկերի, վարագոյրի, աւելու, տեսուչի եւ անտեսի վէճերու առիթով, ուռական եւ ֆրանսական դիմում-միջամտութիւնները կը սկսին ձանձրանալի դառնալ եւ ժամանող առլիքանները։ Սուլթան Ապարիւ Մեծիս, առաջն առևելու համար այս դիմացաւերօն, պալատ կանչելով Հայոց, Յունաց եւ Հոռովմէականաց Պոլսոյ պատրիարքները (Յունիս 1841), իր պաշտօնատրներուն միջոցաւ կը յայտնէ Գառնին նրապատակները իր հպատակներուն համար . . . կրօնքի եւ ծէսերու կատարեալ պատութիւն չնորհէ ամենուն . . . Սուլթանը 1853 Մայիս 25 թուակիր Հրովարտակով մը կը յայտարարէ։

«... կայսերական կառավարութիւնն յօժարութիւն ցոյց տուաւ որ տերութեան ամեն կարգի հպատակները կատարեալ պաշտպանութիւն գոմեն եւ առանց բացառութեանն . . . հանգստութիւն կայիեն իրենց կրօնական պաշտպանմէններուն եւ հօգնութ գործերուն մէջ . . . Տէրութեան հպատակ Հայ եկեղեցականներուն տրուած բարոր սուացւութիւններու և շնորհնենք եւ այ հաստատելով կը հրամայեն ար յարգութիւն անձն աւորդութեամբ . . . Հակառակ գործոցները պիտի պատճենին եւ հանդիխին կայսերական քարկութեանն . . .» (Տ. Ս. Է՞. 1217)։ Սուլթան Ապարիւ Մեծիսի (1839-1861) գերոյշիւեալ (1853-ի) վերահսատատումը կը դիմուն կը զուտեպնդէ Ս. Յակոբայ մենակեացները։ Կը վերսկսին շինարարութիւնները եւ նորոգութիւնները։

1866-ին՝ յուսամիս Եսայի Պատրիարքի օրու, կը կազմակերպուի Հայ երրուսաղէմի Մատենադարանը, «Պատմութիւն Երրուսաղէմի» երկհատոր մեծարժէք պատմագորքի Հեղինակ Ֆիդրան Սաւալանեանցի (Տ. Ս. Վ. Հոկողութեամբ։ Կարդի կը գրուի Հայոցին Հայութիւններու կը կազմսկսին շինարարութիւնները եւ նորոգութիւնները։

Եւ յիտական մեծ մտցին գնահատման ենթարկել վերջ ։ Խոկ Շահէ Վրդ։ Ամէմեան կը հաստատէ թէ Հայ Երրուսաղէմի մատենադարանը ունի Արտառահմանի գրչագիրներու մեծապոյն հաւաքածոն, աւելի քան 4000 գրչագիրներով եւ Հայ մանրանկարչութեան հնագոյն եւ լաւագոյն նմուշներով։ Ռուսինի ծաղկազարդած Դ մեռագիրներէն հինգ կը գտնուին Երրուսաղէմ։ Երզնկայի գրչութեան արուեստի միակ նմուշը՝ Աստածածաշունչը, զոր ուսումնաբիրած է Երջանկայիշտակի Գարեղին Կաթողիկոս Յովսէփի հանց։ Հեթում Թագաւորի, Կեռան Թագուշի միա եւ այլ իշխաններու ազօթազրգերը եւ Աւետարանները։ Մեր պատմարուններէն շատ աերու Ընազոյն բնագիրները եւ ատակուին ծանօթ եւ անձանօթ, լոյս չընծայուած բնագիրներ, որոնք հետզհետէ կը հրատարակւին «Երրուսաղէմի Զերագրաց Յուցակի-ին մէջ, աշխատասիրութեամբ Զերագրաց Մատենադարանի անսուչ Գեր։ Նորայր Եպս։ Պօղարեանի 1929-ին, Դուրեան Պատրիարքի օրով, մեծանուն Գալուստ Կիւլպէնկան Մատենադարամը, ուր կը մէկտեղուի Ս. Յակոբայ «մասնեան Հարրուտութիւնն-ը» Այսօր ան ունի 50.000 արժէաքառի գրքեր եւ կը նկատուի Միջին Արեւելքի լաւագոյն հայագիտական կեդրոնը։

Խայի Պատրիարք աննկատ չի թողուր Ս. Յակոբայ զանձատան անդին ամանդներու պահպանութիւնը։ Հայ Երրուսաղէմի զանձատան մին է աշխարհու կրօնական զանձաններու լուազոյններէն։ Ան թաղարաններու հառամեապէս Հայ սրտի, արքերուն Հայ Հոգիններու սրտազդումներու մարմին առած զեղեցիկ յիշտակներուն։ Հոյ ամփոփուած հն՝ մինչեւ օրս մեփի եւ միարաններէն շատ շատերուն անձանօթ Մընացած Բանկագիրն արուեստակերա հոկեղին։ Ճեռարուեստի պիուխութործոցներու կարւդին կան Հեթում Բ. Թագաւորի գաւագանը (ԺԹ. դար), Գրիգոր Պարոնտէրի (ԺԹ. դար), Գրիգոր Շղթայակիրի եւ Յովհաննէս Կոլոսի (ԺԹ. դար), Յովհաննէս Զեմբարանի գրչութեամբ (ԺԹ. դար), Յովհաննէս Գալուստ Սամազերը, պէկինները, պէկստները և ժամանացները. ճոյլ ոսկի սկինները, մարգարիտացիւն թաղեր, ոսկի կանթեղները, մասունքի

թանկադին տուփեր, բուրգառներ, ոսկեհիւս շուրջառներ, ամրողութեամբ ասեղնաղործ վարագոյններ, Հնդկահայոց զեղարուեստական մեծարժէք նուէքները եւայլն եւայլն: Գանձարանը ունի թանկարժէք զգեստներու ճոխութիւն մը, այնպէս որ 15-20 վայրկեանի մէջ կարելի է զգեստաւորել 3-400 եպիսկոպոսներ և. Պատարագի համար, ինչպէս մեզ հաւասակ էր, 1955-ին, երաւաղէմի ներկայ գահակալ եղիչ Արք-Տէրուէրեան, երբ բարձր առաքելութիւնով մը եկած էր Աստիճան Ապագա, Եթովպիհա: Այս գանձատան աւանդները գին չունին, քարն ու մետատան դին մը ունին, բայց ետին կանդնած արուեստը, կամ անկրկնելի ասեղնաղործութիւնը գին չունին, ինչպէս գին չունին Վենետիկի Ցուքերու պալատան առաստաղին Նկարները եւ կամ Հռովմի Ս. Գետրոյ Տաճարին Ս. Սեղանի մեղոնին իւղաներկերը:

Այս գիմը յիշատակարաններուն սովոր կանդնած՝ ակամայ կը մըմնջենք. Էթի իրաւակից պատրիարքարաններու մօտ լուած Շլյար նախանձը, գագրած՝ բնչաքաղցութիւնը եւ անոնց՝ մասնաւորաբար Յունաց և Հայոց միջեւ աիրէր քրիստոնէական ոգին, կողմերուն ինայւած պիտի ըլլային Հիւծիչ մտմտուք, սպառիչ աշխատանք եւ միլիոններու հասնող նուէրի ու կաշուքի գումարներ, որոնք կրնային աւելի լայն բանալ լուսոյ գուները եւ մշտաթաւալ պահել մամուլի

անիւները, լոյս աշխարհ բերելու, սերունդներուն փոխանցելու համար Հայ մաքին զարաւոր վաստակը, Հայ հանձարին ստեղծադողութիւնները եւ լիովին բեղմնաւորելու համար Ս. Յակոբայ դինուորիալներու երկհաղարածեայ անդին զոհողութիւններուն արդար բերքը:

Եսայի Պատրիարքի շինարարական կիրքը կը կերպարանափոխէ Հայ հրուսաղէմը, կ'արձանադրէ պատուաբեր նուածումներ, բայց դժբախտաբար իր թոփչքներու պահուն ան չի կրնար հաշուժ առնել պատրիքի կարդ մը պարմաններ: Ինչպէս կը գրէ Օրմանեան Պատրիարք, պէտք էր պատհէր կուել, հնարաւորին հետեւիլ, անհնարին խորչիլ, եւ արդիւնքին բարձր ծախքերէ դդուշանալ: Ան կը վախճանի պարտքով, եւ իր յաջորդներուն կը թողու պարտքերու մղաւանչը:

1866-ին Ս. Յարութեան Տաճարի գմբէրին նորողութեան հարցը կրկն կ'ալեկոծէ Հրապարակը: Սուլթան Ասաֆիկ Ազիզ (1861-1876) մը վէճելու կրկնութեան առաջնաշնորհութեան առնելու հետանկարով՝ կը հրամայէ նորութիւնը կատարել պետութեան գանձէն, նախկին մեւով եւ առանց փոփոխութեան: Շինութիւնք կը պիսին 1867-ի Յունուար ամսուն եւ կը վերջանան երկու տարիէն, առանց բողոքի, առանց վեհապետի մը սատումին:

ՎԱՀՐԱՄՄ ԿԼՕԹՃԵԱՆՆ

(Եար. 7)



## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### ՄԱՔԵՆՈՑԱՑ ՎԱՆՔ

Մաքենոցաց Վանքը կը գտնուի Գեղարքունիք գաւառին մէջ, Սևանայ լիճին հարաւային ափին վրայ: Այդ անունով կոչւած է հաւանաբար այն պատճառով որ շատ մաքիներ կը պահուէին այնտեղ, եւ մեսակեացները անոնց նիւթէն կը պատրաստէին իրենց զգեստները: Տաճարը շինուած է յանուան Ս. Աստուածածնին: Մմրտեսաց, Գեղարքունիք, 1895, էջ 570: Ազգ. Հանդէս, 1913, XXIV, էջ 54:

Մաքենոցաց Վանքի առաջնորդներէն յիշւած են երկուառնեակ մը, որոնք են.

1.— Սորոմոն Վարդապետ, 726?-736?— Սա ժամանակցած է Մամազկերարի ժողովին (726), եւ ընդունած Վահան Գողթանցիի այցելութիւնը տաս տարի ետքը (736):

Իր ժամանակ Մաքենոցաց Ուխտա երկուքի կը բաժնուի, Սորոմոն կրօնաւորական գասիր կիսուն հետ կերթայ կը բնակի Զրբուկ, Նիւթակ գաւառին մէջ: Իրեն հետ էր նաև Գառնեցի Սողոմոնը, որ ապա կը դառնայ Կաթողիկոս (791-2).— Յովէ. Կաթողիկոս, Պատմութիւն, Երուսալէմ, 1867, էջ 143: Ազգապատում, էջ 911:

Սորոմոն Վարդապետ յօրինած է Տօնական կոչուած գիրքը (750).— Միսական, էջ 66: Հայապատում, Մատ Ա., էջ 75:

Բարձն Պարսիկ բնակալը 827 թուին կ'արէ ու կ'աւերէ Մաքենոցաց Վանքը.— Օրբէլեան, Մոսկուա, էջ 116: Միսական, 68: Գեղարքունիք, 574, 577:

Քանի մը տարի ետքը, 835-ին, Սահմանապատճեամս կը նորոգէ զայն:— Գեղը. 574 և

2.— Ստեփանա Վարդապետ, 844.— Իր շրջանին թէոդորոս անուն կրօնաւորի մը ձեռքին տակ կը զարդանայ Մաշտոց Եղիշեացի, որ ապա կը գտնայ Կաթողիկոս (897-8).— Գեղը. 576, 578: Յիշու. Զեպագրաց, թիւ 34:

Գրիգոր Սովոհան, Միւնեաց Տէրը (830?-851?), շինէլ կու տայ Ս. Աստուածածին Եկեղեցին (851).— Յովէ. Կթղ., Պատմութիւն, 146, 150: Օրբէլեան, 130: Գեղը. 570, 577-9:

Յովհաննէս Դ. Ովայեցի Կաթողիկոս կը վախճանի եւ կը թաղուի անդ 855 թուին:— Աղջապատում, Յով. 650:

Նիւթէս Շնորհառի Հ. 1170 թուին բերել կու տայ Մաքենոցաց Վանքի ժամասացութեան կանոնն եւ պականեցը լրացնելով կը հրամայէ որ կիրարկուի ամէն տեղ:— Գեղը. 574: Յիշու. Զեպագրաց, էջ 414:

3.— Յովհաննէս Վարդապետ, 1275.— Գեղը. 576:

4.— Արքանա Եպիսկոպոս, 1285.— Նոյն, անդ:

5.— Գրիգոր Եպիսկոպոս, 1295.— Նոյն, անդ:

6.— Խաչատուր Եպիսկոպոս, 1304.— Գեղը. 396:

7.— Մելիքսէր Եպիսկոպոս, 1502.— Գեղը. 576:

Ալեքսանոս Արեղայ 1524-ին կ'օրինակէ Աւետարան մը.— Բարխուտարեանց, Արցախ, էջ 281:

Մելիք Մելիքբէկեան (+ 1578), որդի Արութի, նորոգած է Ս. Աստուածածին Եկեղեցին:— Միսական, էջ 69:

8.— Գրիգոր Վարդապետ, 1657.— Գեղը. 576:

9.— Սարգիս Վարդապետ, 1659-ին նորոգած է, 1552 թուին զրուած Աւետարան մը.— Սիւրմէեան, Յուցակ Զեռ. Երոպայի Մասն. Հաւաքումներու, 1950, էջ 11-2:

10.— Խաչատուր Վլդ. Զուլայեցի, որդի Յակոբայ, 1666?-1670?— Վանքը նորոգած եւ պաշտառացուցած է:— Գեղը. 549, 571, 576: Ազգ. Հանդէս, 1913, XXIV, էջ 56:

11.— Աւետիս Վարդապետ, որդի պր. Նիւթին, 1693.— Գեղը. 571, 576: Ազգ. Հանդէս, էջ 56:

12.— Յովհաննէս Վլդ. Նոր Բայազիտցի, 1875?-1878?— Նախապէս եղած է Նոր Բայազիտի քահանան, եւ ապա վեղար ստանուով դարձած է վանահայր Մաքենոցաց Վանքին, որը ջանացած է նորոգել հետզհետէ:— Գեղը. 27, 575-7:

Ն. ԵՊԱ. ԵՊՎԱԿԱՆ

## ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

### ԴԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՐԴԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆԸ

Նախորդ յօդուածին մէջ յիշուած երկու զվահաւոր պատճառներէն (դասագիրքի պակասէն եւ ուսուցիչներու միջեւ համագործակցութեան անգոյսութենէն) ծնողնդ առած է երրորդ եւ հիմնական թերի մը՝ կազմակերպուած աշխատանքի մը չգտնուիլ մեր դպրոցներէն ներս :

Նախ՝ ինչպէս հարեւանցիօրէն յիշած էինք, ուսուցիչներու մտքին մէջ որոշ չէ թէ ի՞նչ պիտի սորմեցնեն, որքան պիտի սորվեցնեն եւ ինչպէս պիտի սորվեցնեն : Այստեղէն կը սկսի նպատակի եւ գործադրութեան միջեւ եղած տարբերութիւնը : Զի՞ բաւեր խանդակառութիւն, զոհողութեան ողի կամ սորվեցներու մեծ փափաք ունենալանհրաժեշտ է կազմակերպուած լուրջ աշխատանք՝ բոլոր ուսուցիչներուն, եւ մանաւանդ հայերէնի ուսուցիչներուն կողմէ :

Որոշ է որ իւրաքանչիւր ուսուցիչ կընայ եւ պէտք է կարենայ դաստանդելու իր առանձին, ինքնայատուկ կերպը ունենալ. այս ինքնայատութիւնն է որ ուսուցիչներու միջեւ զանազանութիւն մը կը ստեղծէ յաջս աշակերտներուն. զանազանութիւն մը՝ որ օգտակար է եւ ոչ-ձանձրացուցիչ դպրոցական կեանքի տեսակիտով : Այսպէս ըլլալով հանդերձ պարագան, ուսուցիչներ պիտք է ընդունն ուսուցանելու որոշ ձեւերու, գորութիւններու դոյլութիւնը, հետեւին անոնց, օգտագործն զանոնք եւ զանան լաւագոյն արդինքը ձեւք բերել անոնց գործադրութեամբ :

Հայերէն լեզուի եւ հայագիտական նիւթերու ուսուցումը մեր վարժարաններէն ներս՝ նման դրութիւններու օգտագործման պակասէն կը տառապի շատ յաճախ: Դաստանդութիւններու տակաւին կը տարուին այնպիսի միջոցներով եւ սիստեմներով՝ որոնք բառորդ գար մը առաջ իսկ ժամանակալիքա կը նկատուէին...: Յամառիլ եւ մնալ հին-

դիքերու վրայ՝ պարզապէս մեզ կը հասցնէ այսորուան տիուր վիճակին, առանց որեւէ երաշիք տալու շատ մօտիկ ապագային իսկ համար :

Յաճախ կը զանգատինք թէ Հայ գպրոցներէ շրջանաւարտ տղաք լաւ ուզդագրութիւն մը իսկ չեն գիտեր : Կը զանգատինք եւ այդ զանգատը ամէն տեղ յայտարարելիք եւ հաշակելիք զատ ոչի՞նչ կ'ընենք դարման մը գտնելու համար : Իրողութիւն է որ ուղղագրութիւնը հայերէնի շատ կարեւոր մէկ մասը նկատուելով հանդերձ՝ միշտ ալ անտեսուած է : Ճիշտ է, զրեթէ ամէն օր տղաք շուղղագրութիւն կ'ընենք եւ անհաջու սիսալներ «կը սրազրէն» : Սակայն հոյ իսկ է գժուարութիւնը եւ թերին:

Ուղղագրութիւնը դասագիրքէն վերցրած հատուած մը պէտք է ըլլայ : Այս անոր համար, որ այդ հատուածը աշակերտին անմիջական հետաքրքրութեան եւ մինուլութիւն սահմանէն գորս կ'ինայ, իր մէջ կըրնայ ունենալ բառեկ՝ որոնք աղոն անմիջական փորձառութեան եւ գործածութեան շրջադիմն մէջ կրնան չըլլալ եւ մանաւանդ անոր համար՝ որ հոյ կընութեան եւ սիսալ չընելու գրութիւնները չեն օգտագործուիք :

Բազմաթիւ պարագաներու կիֆուած իրողութիւն է որ աշակերտը պէտք է ընէ այն՝ ինչ որ իրեն հաճելի է եւ ոգտակար, եւ ինչ որ իր հասողութեան սահմանին մէջ է : Եթր անոր կը արուի որեւէ հատուած մը որպէս ուզդագրութիւն, աղոն մէջ հետաքրքրութիւն չի ճնիր զասին հանձէպ, որովհետեւ այդ հատուածին մէջ նկարագրուածները իր անմիջական փորձառութեան սահմանին մէջ չեն իրանար : Յաճախ որոշուած հատուածը նախկին դասին առաջանաւ ապագայի մը ի անվերջ կընութիւններու պատճառով արդէն ճանձրանալի դարձած : Խնչպէս կարելի է ակնկալել որ աշակերտը իր ճանձ-

ւոյթը մէկ կողմ գնելով պատրաստէ իր ուղղագրութիւնը, երբ ոչ մէկ իմաստ կրնայ հանել անէն եւ ոչ ալ հաճոյք զգալ սորվելու աշխատանքէն:

Եւ տակաւին, նման հատուածներու պարագային ուղղագրական կանոններ եւ գրութիւններ չեն բացարարուիր. այլ՝ ուսուցիչը տուն կու տայ, աշակերդը կը գրէ, ուսուցիչը սփանձներ կը զտնէ եւ աշակերտը կը սրբագրէ սփալ ուղղագրուած բառեր՝ զառ նոնք որոյ թիւնով մը կրկնելով: Եղր տղան չի զիտեր թէ ինչո՞ւ սփալ ըրաւ, բառը հարիւր անդամ զրելով չէ որ պիտի սորվի: Ճիշտ այնպէս՝ ինչպէս գեղագրութիւն ընել ուարոյ կարեի չէ աշակերտին մաքուր գրել սորվեցներ, եթէ գեղեցիկ դիրի ու առհասարակ գեղեցիկութեան մասին ճաշակ մը արթիւնուած չէ անոր մաքէն ու սրտէն ներս: Հետեւարար, ուղղագրութեան պարագային, աշակերտին ըրածը պարզ թութակաբանութիւն է, ուղղագրութիւնը զոյց սորվիր մը, եւ սրբագրութեան բեքենականօրէն բաղմաթիւ անգամ ներ գրելու մեռքի վարժութիւն մը, առանց մտքին օժանդակութեան եւ գործակութեան:

Բայց մանաւանդ, պէտք է օգտագործել աշակերտ սփալ լոնիչ բրեծ պահելու դրութիւնը: Խնջո՞ւ սպասէլ որ աշակերտը բառը սփալ ուղղագրէ: Սփալ գրելով՝ սփալը կը տպաւորուի իր մտքին մէջ, եւ յետոյ եկող սրբագրութիւնը գրեթէ ոյինչ կը փոխէ այդ տպաւորութիւնն: Անհրաժեշտ է բառի մը ուղիղը ցոյց տայ եւ կրկնութիւններու հիման վրայ՝ այդ ուղի՞ղը գրել տալ աշակերտին:

Ուղղագրութեան լաւագոյն դրութիւնը հիմնուած է անջատ բառեր առնելու եւ առնեցով նախադասութիւններ շնորհու սփառելին վրայ:

Տղաք իրենց ասքիքին եւ մտային հասողութեան համաձայն բառեր կը գործածեն: Կազմակերպուած վարժարանի մը մէջ, լեզուի մը ուսուցիչները իրարու մօս զալով կը պատրաստէն ցանկը այն բառերուն, որոնք, ըստ իրենց, կը գործածուին զանազան դասարաններու աղջոց կողմէ: Այլ պատրաստութեաննէն ետք, ուսուցիչը երեք կամ չորս բառեր մեծ եւ յստակ զիրերով կը գրէ գրատախտակին՝ վրայ: Այդ բառերը, որոնք

հասկալի են խնդրոյ առարկայ աշակերտներուն, անոնց կողմէ կ'ընդօրինակուին մասնաւոր տետրակիներու մէջ: Տունը, սերտողութեան ատեն, այդ բառերին իւրաքանչիւրով մէկ կամ աւելի նախադասութիւններ կը կազմեն տաղաք՝ իրենց բառերով եւ իրենց տաճառումներով: Յաջորդ օր, գասարանին մէջ, այդ նախադասութիւնները կը կարդան ուսուցչին՝ որ լաւագոյն նախադասութիւնները կը գրէ դրատախտակին վրայ: Այդ նախադասութիւնները կ'ընդօրինակւին առարկեր տետրակիներու մէջ եւ ուղղագրութիւննամար այդ երեք կամ չորս նախադասութիւնները միայն կը պատրաստին: Երբ, հետեւարար, յաջորդ օր ուղղագրութիւն կը կատարեն, արդէն խնդրոյ առարկայ բառը հինգ կամ վեց անդամ ուղիղ գրելու առիթ ունենացած կ'ըլլան, հետեւարար ուղղագրութեան ատեն ալ, վստահարար, ուղիղ դրեն: Խոյնիկ եթէ սփալ զրեն, խնդրոյ առարկայ բառը իրենց համար այլիւս իմաստ մը, չանակութիւն մը, աեսակ մը մտերմութիւնը ունենացած կ'ըլլայ, եւ ուրեմն սրբագրութիւնն ալ հաճոյքով եւ զիտակցութեան պահապահ կը կատարեն:

Այս առութեան մէջ ամենէն կարեւոր՝ աշակերտին մասնակցութիւնն է: Ստեղծող մըն է ան այս պարագային, որ փափաքելով իր «Հեղինակած» նախադասութիւնը գրատախտակին վրայ տեսնել, պիտի ջանայ իր կարելին ընել եւ լաւագոյնը իրագործել: Ուրեմն աշակերտը կրաւորական դիրքի մը մէջ չի դանուիր այլիւս, իրեն չեն պարտագրուիր անիմաստ հատուածներ եւ անհասկանի բառեր ու բացարձութիւններ: Այլ ինքն է որ կը պատրաստէ իր ուղղագրութիւնը եւ ասիկա տղոց արթանապատութեան մեծ զոհացում կու տայ, կը բանայ անոնց եռանդն ու հետաքրքրութիւնը, եւ, ինչ որ ամենէն կարեւորն է, պատճառ կ'ըլլայ որ գասը սիրեն:

«Դասը սիրեցներու սովորական մեթոս մըն է ուղղագրութիւնը զրատախտակին վրայ ընել, յաճախ մրցումի ձեւու: Օճէտ է որ պահէ մը համար տղաք կը խանդավագուին, աշակայն այդ եռանդը դասին, հայերենին հանդէպ զդացուած սէրէ մը չի գար, այլ՝ մանկական վահաճութիւնը իւլիւր բաղման:

քին մէկ արտայայտութիւնը։ Դասին հանդէպ վիճակավառութիւնը կը դադրի՝ անմիջապէս որ յայտնի ըլլայ մրցումին արդիւնքը……

Բայց այլապէս այ, մանկավարժօրէն սըխալ է այս ձեւը, որովհետեւ առիթ կը ըստաեղծ աշակերտներուն սիսակեց եւ բառը իր հարաբան եւ ուղղի գիտակին դուրս՝ ոչծիրդ ձեւով տեսներուու։ Գրատախտակին վրայ եղած ուղղագրութիւն մը, տակաւին, շատ յնատակար է՝ որովհետեւ ո՛չ թէ մէկ, այլ՝ ամբողջ գասարանի աշակերտներուն առիթ կու տայ սիալ ուղղագրութեամբ բառեր տեսնելու։

\*\*\*

Սակայն ուղղագրութեան մասնակի հարդէն անջատ, եւ ինչպէս քանի մը անդամ կրկնեցինք այս եւ նախորդ յոդուածներուն մէջ, հայերէն լեզուի ուսուցումը որպէս ամբողջութիւն թերի է եւ կը դանուի ոչ-փափաքիլ մակարդակի մը քրայ:

Իսկ զվաճաւոր եւ մեծադոյն պատճառը այս իրողութեան՝ հայերէն լեզուի ուսուցիչներու պակասն է, աննոց՝ որոնք որպէս շարունակողները անհետանալ սկսող հին սերունդի դաստիարակներուն, պիտի կարենային նո՞ր եռանդով, հաւատքով եւ մասնակիւութեամբ փայելք մը եւ խորունկ հաճոյք մը գարճնել հայերէնի դասաւանդութիւնը։

Զեկուա այդ սերունդը, արտասահմանի մեր կեանքին յատուկ զանազան մժուարութիւններու եւ անորոշութիւններու պատճառուն. կրնա՛ր թերեւս դալ, եւ սակայն ոըխուր իրողութիւն է որ այսօր, իրավանչիւր վերամուտ առաջ, մզգանացի վերածուած փնտուում մը գորութիւն ունի հոգաբարձական մարմիններու եւ տնօրինութիւններու մօտ. փնտառաւուք՝ ուսուցչի, նոյնիսկ երկրորդական վարժարան մը չաւարտած ուսուցիք. Անվ որ մասնագիտութիւն մը ունի կամ համալսարանական որեւէ տիտղոս՝ կը նախընտրէ անհատական գործ մը սկիլ, կամ առողջապահ պետական կամ այլ հաստատութիւններու պաշտօնեայ դառնալ, քանի թէ կոչուիլ հայ զպրոցներէն ներս ուսուցչական պաշտօնի՝ զոր գրեթէ անհարդանք մը եւ կամ ամօթ մը կը սեպէ: Իսկ եթէ ուզէ ու-

սուցիչ ըլլալ, կը դիմէ օտար վարժարաններ, ուր թէ վճարումը գոհացուցիչ է եւ թէ աշխատանքը՝ նուազ յոդնեցուցիչ։

Իսկ հայերէն լեզուի ուսուցիչները, այսպիսի պայմաններու տակ, երբեմն իրենք լաւ տիրապետած չեն ըլլար իրենց դասաւանդամ նիթիքն. սակայն քանի որ ուսուցիչնեն, եւ քանի որ իրենցմէ կը պահանջուի լեզու ուսուցանել, ստիպուած են պարագաներուն պատշաճիլ եւ ընել այն՝ ինչ որ պէտք չէր ընէին։

Կրկնենք գարձեալ. գիւրէին է մեղադրանքներ շարադրել եւ իրաբու վրայ բեռցնել: Բայց ի վերջոյ կարելի պիտի ըլլա՞յ այբան խօսքն ու գիրէն վերջ ա'լ գործի անցնիլ, գարմաններ փնտուել, գոնել եւ աշխատիլ քանի տակաւին ուշ չէ եւ քոմի տակաւին աշակերտ կայ հայերէն սորվիլ փափաքող……

Մէկ բան որոշ է այս բոլորէն. եթէ կարելի պիտի չըլլայ յաւախանական քոնն մանող հայ երախտաշատ ուսուցիչներու տեղ նորերը հասցնել եւ մանաւանդ քանոնք կապել Հայ զպրոցին եւ Հայ մանուկներու դաստիարակութեան գործին, այն տաեն զրեթէ ի զուր են ամէն ջանք ու ճիգ՝ յանուն այդ զպրոցներու պահպանման: Նիւթականը չէ որ արգելք է նման ծրագիրներու իրավործան, այլ՝ մէր կեանքին ներս արմատ նետել սկսած անհոգութիւնը եւ չափերու ու աւանդութեանց խախոտումը։ Ամէն բան իր բնական բնիցացքին ճգելու, այսինքն փաստօրէն մեղ դէպի օտարացում գլորող հոսանքին կամւառ կերպով յանձնուելու վիճակն է տակաւ, որ գարութէ գաղութ աւերներ կը զործէ որիկ: Հայ զպրոցներուն հետ երթալ սկած են հայ մշակութային թէ այլ ակումբները, որոնք տակաւին տասնհինգ տարիներ առաջ գործունէութեան օճախներ էին, հայապահպանման աշխատացքն մեծապէս սատարող։

Կարելի է եղակացնել թէ ինկած են նախին արժեշափերը. գնահատումի եւ պահանջնառութեան չափանիշերը սահած են վար, զպրոցներէն ներս ընդունելու համար երբեմն նոյնիսկ բոլորովին անկարող անձնը որպէս ուսուցիչ։ Նորարարութիւններու անունին տակ՝ զպրոցներէ ներս մացուած են փոփոխութիւններ, որոնք միայն միասակար

կրնան ըլլալ աշակերտներու կրթութեան եւ դաստիարակութեան:

Որովհետեւ ինչ որ նոր է կամ օտար՝ անպայմանօրէն փափաքելի, ընդօրինակելի եւ ողտակար չէ: Եւ գրութական դպրոցներու մէջ կիրարկուած բոլոր դրութիւններն ալ կարելի չէ Հայ վարժարաններէ ներս առնել եւ ջանալ որ անոնք դրական արդիւնքներ տան: Մեր կրթական հաստատութիւնները ունին իրենց յատուկ կարիքներն ու պահանջները, որոնք միայն բացառիկ միջոցառումներով կը լուծարին. դուրսէն առնուած եւ մէզի անյարմար դրութիւններ պարզապէս անյաջող պատուաստումներ կը դառնան, դասնելով նաև պատուաստուած ծառին կամ առնելին կեանքը:

Սակայն պէտք է առնել եւ գործածութեան դնել այս բոլոր նորութիւնները՝ որոնք կրնան համակառասման ըլլալ մեր կարենքներուն եւ որոշումներուն: Ասիկա պիտի ըլլայ ժամանակի յատադիմութեան հետ բայլ պահելու փափաք մը, տենչ մը, որ պիտի բարձրացնէն մեր վարժարաններու կրթական մակարդակը, զանոնք աւելի զործոն եւ աւելի արդիւնաւոր պիտի վարձնէ ու պահանառ պիտի ըլլայ որ Հայ ծնողներ նախնարեն իրենց զաւակները Հայ վարժարան դրկել, քան թէ օտարներու կրթարանները:

Զնեղադրենք ծնողները որ իրենց զաւակները այսպէս տարբեր կրթութեան մը չունչին կը բանան. Երբ յորդոր կը կարդանք անոնց, կրնանք թուել Հայ դպրոցին առաւելութիւններն ու նախնարենիթութիւնը: Հայ դպրոցը ծնողին համար թ՞նչ ունի աւելի դրաւիչ եւ գրական, քան թէ օտարինք: Անշուշտ կարելի չէ ամբողջութեամբ արդարացնել անոնց քայլը, սակայն միւս կողմէ պիտք է՞ն խորհիլ թէ արտասահմանի մեր դժուարին պայմաններուն մէ՞՞ ծնողքի մը համար ամենէն անհրաժեշտը իր զակին ա-

պաղան ապահովուած տեսնելն է: Հայ դըպրոցը այդ ապահովութիւնն ու երաշխիքը կրնանք տալ:

Հայ տղաքը պետական այլ քննութիւններու պատրաստելու համար, եւ վերոյիշեալ հարցումին կարծէք որպէս պատասխան, Հայ դպրոցներ վերջին տասնամետին հրմական փոփոխութիւններու ենթարկած են իրենց ուսումնական ծրագիրները, եւ, դրժամարար, միշտ չէ՛ որ յաջողած են: Քիչ թիւով գպրոցներ կրնան օտար քննութիւններու մէջ յաջողած Հայ աշակերտներու պատառելի ցանկ մը ներկայացնել: Սակայն, միւս կողմէ, Հայադիտական նիւթերու յատկացուած դասապահներու թիւը նուազած, կարելի նուազադոյնին իջած է նախակրթարաններու թէ երկրորդական փարժարաններու մէջ, ինչ որ ցանկալի իրողութիւն մը չէ եւ որ իր ժխտական հետեւնը կ'ունենայ:

Բոլորին ծանօթ է «Հայերէնը Հաց չի տար գուեհիկ բացարութիւնը, ինչպէս նաև անոր տուն տուող ողին: Հայերէն լեզուի եւ Հայադիտական նիւթերու երկրորդական բլանի վրայ զետեղուիլը՝ պաշտօնապէս ընդունիլ տուած կ'ըլլայ բոլորին՝ վերոյիշեալ իսուքին ենթադրեալ ճշմարտութիւնն ու իրաւացնութիւնը:

Մինչդեռ, պահելով հանդերձ դասերու բաշխումը այնպէս՝ ինչպէս էր հինօրերուն, միաժամանակ կարելի է թէ աղաքը պատրաստել օտար քննութիւններու եւ թէ անոնց ջամքել Հայեցի դաստիարակութիւն, կամ առնուազն, հայերէն լեզու:

Եթէ ատակաւին կը հաւատանք թէ Հայ դպրոցը կրնայ կատարել իր սուրբ առաքելութիւնը արտասահմանի մէջ, անհրաժեշտ է որ սկսինք շարժի եւ փորձենք բան մը փափիլ «Յանիմարքայի թաղաւորութեան» մէջ:

(Հարութակելիի՝ 5)

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՅԱՆՆ

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲՆՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 Օգոստ. — ՎԱՐԴԱՎԱՌԻ (Տօն Այլակերպութեան Տեսան): Առեւ. Պատրիարք Ա. Հայոց ժամանյաց օրուան Հանդիսաւոր Ա. Պատրիարք Մայր Տաճարի Աւագ Ավագնինք վրայ և կուտակին քահանայ ձեռագրեց Հնայարանի եռամեայ ընթացք աւարտած Բարչ Յանձնանել Արք. Ավագաներ, զերպույթով գիրք Տ. Արքէն Արքայ: Ա. Պատրիարքն է եւ ձեռադրութեան խորհուրդն մաս մը ձախափառացն առց Ծորդանի Բանակայնէն: Ա. Պատրիարքէն Շարք Շարքնէց զգէր Ա. Աթոռոյ շաբաննի երգեցութեամբ Միաբանութիւնը բարձրցաւ: Պատրիարքարան:

Լ Կիսօրի եաք, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Շնորհանան, նախապահութեամբ Գերշ. Տ. Շնորհայր Ապօք: Խսէ Խամերութեան աւարտին՝ Առեւ. Պատրիարք Ա. Հայոց կոտորեց վերջը ուրշաբանականէն:

● Բլ. 2 Օգոստ. — Եթատակ Մանկոց: Ա. Պատրիարք Ժամանցւոց ի Ա. Գլուխէր: Ժամարան էր Արք. Տ. Կարպահ Քէմ. Անդրեանան: Ա. Պատրիարքն էսք կատարուեցաւ Հոգէնականին կարգեր, Խսի Մայր Տաճարին մէջ և ապա զարթի՞ու նրանշուոր Տ. Կիրեղ Պատրիարքի շիրիմն վրայ, նախապահութեամբ Խուսարապահ Գերշ. Տ. Հայունն Արքեպոսի: Խոյն կատարուեցաւ Զամ-Թաղի գիրեցնանան մէջ, նախապահութեամբ Հոգէ. Տ. Կիրեղ Վեր. Գորիկեանի:

● Առւ. 6 Օգոստ. — Նախատանինք ի Ա. Յակոբ Նախապահէց Խուսարապահ Գերշ. Տ. Հայունն Արքէպոսու:

● Ծր. 7 Օգոստ. — Ա. Թաղէնսի առանձին մերոյ և Անձիխայ կուօմն: Ա. Պատրիարք Ժամանցւոց Մայր Տաճարի Ա. Գլուխէր մատրան մէջ: Ժամարան էր Հոգէ. Տ. Վաչար Արք. Խզատախան:

● Կիր. 8 Օգոստ. — Ա. Պատրիարք Ժամանցւոց ի Ա. Յարութիւն, Ա. Խուսարապէի եկեղեցինք մէջ: Ժամարան էր Հոգէ. Տ. Վաչար Արք. Խզատախան:

● Ծր. 14 Օգոստ. — Այսօր սկսու Ա. Կոյսի Վերափոխման տօնց կամիոց ամէքեամց Հանդիսաւոր Ա. Պատրիարքներու Ժամանցւուը Գերսէմանին Ա.

Առառածածնայ Տաճարին մէջ, Տիրամօք Ա. Գերեզմանինք վրայ:

● Կիր. 15 Օգոստ. — Ա. Պատրիարքը Ժամանցւոց Գերսէմանինի Ա. Առառածածնայ Տաճարին մէջ, Տիրամօք Ա. Գերեզմանին վրայ: Ժամարան էր Հոգէ. Տ. Վաչար Արք. Խզատախան: Ա. Պատրիարքէն եղաւ կատարուեցաւ Շնորհութէնքի արդրազնաթիւն, նախապահութեամբ Խուսարապահն Գերշ. Տ. Հոգէ Արքէպոսի:

● Կիր. 22 Օգոստ. — Բարեկեննան Ա. Առառածածնի պանց: Ա. Պատրիարքը Ժամանցւոց Գերսէմանին Ա. Առառածածնայ Տաճարին մէջ, Տիրամօք Ա. Գերեզմանին վրայ: Ժամարան էր Հոգէպար Ա. Առաջ զանուար Գոտոստի Առաջն. Փոխանորդ Արք. Տ. Գեղամ Բէմյ. Փաշայնան:

● Առւ. 27 Օգոստ. — Նորքեածայ Հոգէ. Տ. Արքէն Արք. Ավագանին էր անդրանիկ Ա. Պատրիարքը Ժամանցւոց Մայր Տաճարի Աւագ Ավագնին վրայ:

— Նախատօնեակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից: Ա. Էլմիրանի մատրան մէջ: Հանդիսապեսն էր Խուսարապահ Գերշ. Տ. Հայունն Արքէպոս:

● Ծր. 28 Օգոստ. — Տօն Սովորակի Ա. Էջմիածնի: Ա. Պատրիարքը Ժամանցւոց Մայր Տաճարին մէջ: Ժամարան էր Հոգէնան Հոգէ. Տ. Արքէն Արքայի կարքէն ու ուսուցէն Հոգէ. Տ. Արքան Արք. Խզատախան: Բառ սովորաթեան, նորննան էր սպասարկէր Ա. Առուսուրդինինի:

— Կիսօրի եաք ժամը 3-ին, Առեւ. Պատրիարք Ա. Հոյ գիրեցութեամբ, Միաբանութիւնը իշխանութեամբ իշխանութեամբ իլու Գերսէմանին նորը ու ՀՀարավախանուն յուսաք գործեց Ա. Առառածածնայ Տաճար, ուր պաշտուեցաւ Երկույինք Խամերութիւնն ու Վերափոխման մէծանակնէն նախատօնէր: Իրիկանէնին, Խոյն կիկեցինք մէջ կատարուեցաւ Շնկացէնք և Հակմոն կարգեր, ու ապա զիշերոյին ևս տառօտեան Խամերութեամբներ, որոնք անկեցին մինչեւ զիշերուան յամը առանձին: Սոյն արարուութեանց նախապահն Հոգէ. Տ. Կիրեղ Վեր. Գորիկեան:

● Կիր. 29 Օգոստ. — ՎԵՐԱՓՈԽՈՒԱԽՄՆ Ա. ԱԱՏ-ԱԱԼԱԽՄՆ: Առառածնան ժամը 7-30-ին, Հուսարապահ վու Գերշ. Տ. Հայունն Արքէպոսի վրայաւորաթեամբ, Միաբան Հայունն իշխանութեամբ մէկնցան Գերսէմանինը, Հոգէնան պարեցաւ Հաճար, ուր Տիրամօք Ա. Գերեզմանին վրայ օրուան Հանդիսաւոր Ա. Պատրիարքը Ժամանցւու և անց յախորդու Շնորհանանին նախապահն Գերշ. Հանդիսապես Արքայնը:

— կէսօրէ հոր, Մայր Տաճարին մէջ պաշտուացած և Ալեքսանդր, Երեկոյեան Ժամերգութիւն և Տաճարածակ: Հանգիսապետն էր Գերշ. Տ. Նորաւոն նպաւ:

● Բ. 30 Օգոստ.— Ծիչառակ Խոնեց: Ա. Պատարար Ժամերգութեաց ի Ա. Գլուխովի: Ժամերգութիւն էր Արք. Տ. Գեղամ Քէյ. Փաշայան: Ա. Պատարար դէն եաց Հոգ: Տ. Կիրեղ Վրդ. Դորբիկների գլուխութեամբ կատարուեցան հոգէնականեան կար զէր, ևսի Մայր Տաճարին մէջ, ուսու զարիբը՝ նրանաշնորհ Տ. Կիրեղ Պատրիարք Հօր չիբժին վրայ. և ամենէն եռք Զամ-Թաղի գլուխուատան մէջ:

### Պ Ա Յ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Ե. 11 Օգոստ.— Ն. Վէհ. Հիւսէյն Թագավորի Գահակալութեան 13-րդ տարեկարգին առիթով, Պատրիարքանէն չնորհաւորեան հեռագիր մը յուսւցաւ:

Ամենի Արքունիք:

### ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԱԲԵՂԱՅԻ

Օգոստոս մէկի Կիրակին, Վարդապահ տօնք, բայ Հմէ Տաճարի, անգամ մը եւս եացեւը կրկնակ խրախամէիք օր մը եղաւ Ս. Արքույթ համար, որպես ետք այդ համբխաւը ատիրով, բահամայսկան աստիճան եւ վեցարի օրենուրիմ ատացաւ Ս. Արքույթ Ընծայարանի շրամք ատարած Բարչ. Յավհաննես Սրի. Ավագիսաւ:

Օրուան համբխաւը Ս. Պատարագը յատոյց և ձեռնորդութիւնը կատարեց Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, նոկ Խարտավիլակն էր Լուսարարապետն և Պատ. Փոխանորդ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Առանձնան:

Հնծայեալը շաբար մը առաջ ինքնակամ յօժարութեամբ յատնած էր առդէն իր փափաքը՝ ընդգրրկելու կուսակրօն եկեղեցականութեան ասպարէզը. անձնուիքար ծառայիլու Հայց. եկեղեցիին, Հայ ժողովուրդին եւ մամաւանդ իրեւ Միքարան այց Տնօւ որում կը պարտի իր ատրազ պատրաստութիւնը:

### ԿԻՉՈՒՄ

Յուլիս 23-ի Երեկոյեան, Վարդապահ համբխաւոր մախատօնակէն յետոյ, սկսած կոչման արարութիւնը:

● Ե. 12 Օգոստ.— Ն. Վէհ. Հիւսէյն Թագավորի կողմէն, կեղրոնակն նամակատան չէնքին մէջ ինքնազործ հեռամայի բացման Հանգիսութեան ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք- եպու: և Տիար Կարպիս Հինդէան:

● Արք. 13 Օգոստ.— Ս. Թագավորի Վահեմ. Կառավարչին կողմէն, Առուսանի Ամմէ Կուսակցութեան Հոգ վեր պետ իմամ էլ Հատի էլ Մահամի ի պատիւ, Ինքրոքաթիւններու պանդոկի մէջ արուած ճակերոյթին ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: և Տիար Կարպիս Հինդէան:

● Ե. 19 Օգոստ.— Դարձեալ Ս. Թագավորի Վահեմ. Կառավարչին կողմէն, Առուսանի Գերազոյն Արքունուրդի անդամ Ապարայա էլ Ֆատէ էլ Մահամի ի պատիւ, Ինքրոքաթիւններու պանդոկի մէջ արուած ճակերոյթին ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: և Տիար Կարպիս Հինդէան:

● Արք. 20 Օգոստ.— Իրաքի Հայոց Առաջ. Փախանորդ Արք. Տ. Գեղամ Ա. Քէյ. Փաշայան Պատարամէն Հերքարար Ժամանեց Ս. Արքու: Անկինցու Երկուարքի, 13 Անկամերեքին:

Խեղէնուկ ժաղովուրդին բազմութիւնը, յալուշացաւ եկեղեցիի արտամի գուամէն կեղա խարամ, Ժայշեալ մեց շաբականի ելեւէմերում ընթացէն: Ենոյ, կարծես խօրեկաւը տախամի մը առջեւ, ի մերկայուրեան Միքարանութեան դասում եւ հաւատացեալ ժողովուրդին, ան ըրաւ իր հաւատին ու դաւամուրեան խոստավանութիւնը:

### ԶԵՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Ս. Պատարագի սկիզբը լեցուած է Մայր Տաճարութիւնը: Պատարագի Պատրիարք Միքարանը ընծայի պատրաստութիւնն յետոյ իր յիմեկին ու իր բարձրանոյ Ս. Խօրան: Օրուան շատու շաբակամէն յետոյ երկու Միքարան հայրեր՝ Հոգ: Տ. Կիրեղ Վրդ. և Հոգ: Տ. Տարի Արք. կը սկսի առաջմասի, ազգաւորման տակալի ձեռնորդութեան խորհուրդի սկզբանուրման:

Ցմայեալը թեմ կը բարձրանայ ծամբազաց, անխուզման սահմուխէն: Պատարագի Պատրիարք Ս. Հայրը բացմած է Անկամին աշակողմը, շրապաւուած արթեալակայ վարդապետներէ, սարկաւոցներէ, ուրարակիթներէ: Հակիմն հարցափորէ մը վեր, խարսափկակ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ

Արժեսպ. կ'նրաշխաւորէ ձեռնադրուողիմ արժանիք-պատ այս վերջիմ ծմբաղիք կը մուռնայ ճեռմարող Ամենապատի Մրազամին, որ ամոր վրայ կը դմէ իր արք որ կը Կարգայ Խորհրդաւոր առօք-է: Թամի մը վայրիեան եւս եւ ահա ան ջարած է դէպի ժողովուրդը, ծմբաղիք եւ ձեռամբարծ, համդասաւորելով այխարիէն իր հրաժարաւոմի ավխոյ, մըն ենեղցականաց ջար ծրիգ կ'նրգէ ևլառուածային եւ ծրկնաւոր շնորհ...» որտազրա շարականը, եւ դպի-ները յաման ժողովուրդիմ կը պատասխանն «Ուժամի է», Յուգումը կը ծփայ բոլոր դէմենուն վրայ. արարողուրեան ամենէն խորհրդաւոր պահերէն մին է: ամոնք որ կը համարական Յուգումը իւ գոհարուրեան այս կեցուածէնի իմաստ, որ նոգեխուսունուն ձեռնադրուողի զացումներում: Ապա ընծայեալը կը դանայ գէպի Ս. Ներանց, եւ ծումէնի իր հօգեւոր ծնորքին առջն, որ ամոր վրայ կը դմէ իր արք «Ենթան մեռ ի վերա սորա...» յենոյ ուրար համելով ուսէն կ'անցըմէն ամօր պարանցը, իրեն վլուժ Տեսան մերայ Ժիւսուի Քրիստուք: Զնամնուրիմք կ'ընթիասուի պահ մը, կը շարականուի Ս. Գոտարազը, կը Կարդացուն Գիրին ու Աւետարամը, եւ կը կատարուի ընծայեալը վերաբերում:

## ՕԾՈՒՄ

«Շնչոյնքէն առաջ կը վերսկի խորհուրգը. Յուրիման, ծմբագիք, գործանու կեցած է ձեռամբարդին առջեւը, որ ամոր վրայ կը կարդայ շնորհարաշխուրեան առօք-հնիքը, որին յեռոյ ամօր կը յանձնէն, տրուուրեան ուրույն օրինարիւմներով՝ Վ. Փիլիպ, ստացաւոր, շորջան, վախան, զօտի, Ս. Վ. Պատարացի զգեստաւորման այլ բոլոր մասերը: Խորիմներ կ'նրգնէն նորդմայի առաջին շերքինը խորինը. իսկ վարազոյի բացումին՝ ան արգել զգեստաւորման կոմման է քեմին վրայ: Ժամ է օծումին, որ հանակն է ընծայեալին Ս. Հոգիով դրշմուելուն: Խօրան կը քրեաւի Ս. Միւլունը, Կ'երգուի Հոգւոյն Մըրբոյ իշման շարականը՝ ևլառենիյ պատմոյ», իրեն հեղուն սուրբ իւղը սովիեա ընթաւարա ափի մը մէջ: Ենոյ օծեան արարութեան ամենէն սորտարա պահը, եւ անաւանփոխուրեան արքացացան հետաքրուրիմք: Պատրիարք Մրազան Հայրը մը առ մի կ'օծէ նորդմային հակառան ու առ եւ ձախ ձեռները, նակառու սրբալոյն Միւլունը դրշմու առնեն տայալ ամօր ամօր ամունք՝ Արշէն: Կը հասարակ նոյնակու վերջինն արշաւութիւնը այ, իշխանուրիմք՝ մատուցանելու Ս. Պատարաց: Զենամնուր նորբծային կ'ենարար մարմնն ու արինը կը առ սկիեք: Կը վերանայ խորհուրգ եւ կը վերսկի Ս. Պատարաց: Սարկանը կը այսէ Շնչոյն տուն միմանցը, Պատրիարք Մրազանը կը համբուրէ իր ձեռամբումին օծեան նակառը, իրեն կը սկսէ:

տեւին բոլոր հոգեւորականները, որոնք իրենց կարգին ժողովուրդին կը վախանցեն ըմբայեալի ազդյունն անդրանիկ օրինէնքը: Խոկ ժողովուրդը յաւարա Ս. Պատարագի մօտեցաւ նորընծային արք առնելու, երբ առ դասին մէջ լսելեայն կը վերծանէր իր առջն բացւած Ս. Աւետարամք:

## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Վ.Ն.Ա.Բ.Ի.

Կիրակի երեկոյեան ժամերգուրենէն յեռոյ, տեղի ունեցած արելայական վեղարի օրինուրեան կարգը: Վեղարի այս օրինուրիմն կը կատարուի յասունի կանոնն մը հասնամա, որ քեւ պար, բայց շատ սրտառու արարագուրիմն մը է: Արդայուրիմը կը գործ մը կամ ատիման մը չէ, այս կաւակիրն տահանյուրիմէ, իսկ վեղարը այ օգնէ է, զոր երբեմ կը գործածէն վանական հոգեւորականները: Արդայուրիմն այժմ բականօրէն ջարած է կոսուշըօք կամ վանական ժամանական առաջին փուլը:

Պատրիարք Արքազանը պատշաճ ապօքներէ, ընթրցաւմներէ և շարականներէ վերջ հանեն ամեր գրտուալոց ամոր գլուխը վեղարուի:

Նորդման կ'առանելէն շամանէին շրամք անցու Ս. Յարաւունը Տանքրի մէջ, քիւրու իր մասնակուրիմը զիշերային արարողուրեան: Եր կարժիզ ու ուսացիչը եղաւ Հոգը. 6. Արշակ Արդ հայատուրեան:

## ԿԵՆՍԱԿՐՈԱԿԱՆ ՆՈՒԹԻՐ

Տի՞՛ ԱԲԴէն ԱԲԴՎԱՑ ԱՑՎԱՆԵԱՆ, Բախկին անտաճ՝ Յալվանմէւ, ծման է 1945 Յունաւար 5-ին՝ Պէյրուք: Նախմական կրբայինը սոտացած է ծմբացայիր Արքարեան ազգային վարժարամին մէջ, որուն Ս. Դաստանը աւարտելէն անմիջապես նոյն ժամանակաւ սամ արանեազրաւ է 1956-ին: 1961-ին աւարտած է ուսման ըթացքը եւ սուսանակ աւարք՝ անցան է լմանյարամին բաժնիք: 1963 Յուլիս 13-ին ձեռամբարուած է Սարկանաց՝ Լուսապատճ Գերշ. 8. Հայրիկ կ'ընկապէն, շարուանակելով իր առանմ լժամյարամին մէջ:

Մին կը մարդ որ նորդման բլյա մշակ առանց ամօրոյ», արդիաւորենով իր պատան կարգը ի փառ Հայց. Ս. Նկեղեցւոյ եւ մեր բազմաշարար ժողովուրիմք:

## ԳԵՐԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԻՆ ՍԱՐԿԱՆԱԳԱՑ

Տ Յուլիս, Աւրարա երեկոյեան, Տանպանակի տօնին նախատանակէն եռէ, Մայր Տանպարի կից Ս. Էշմածին մատրան մէջ, կատարուեցաւ սարկանազրական կաշման արարողուրիմը Ս. Արուոյն Ժա-

## ՀՐԱՄԻՐԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեամ Կեդրանական Վարչական ժողովը պատի ունի հրատիրելու Միութեամ բոլոր իրաւասու անդամները ներկայ գումառելու 52-րդ Ընդհ. ժողովին, որ պիտի գումարուի Շաքար օր. 4 Դեկտեմբեր 1965, առաւտեամ ժամը 9.30-ին, Միութեամ Կեդրանական Գրասենեակին մէջ, 109 Խոր 40-րդ Փողոց, Նիւ Ենրէ, Ն. Ե.:

Եթէ օրինական մեծամասնութիւն մը ներկայ չըլլայ վերայիշեալ քուտիանին, այս ծանօւցաւմը պիտի նկատուի իրեն երիտրդ հրաւեր Ընդհանուր ժողովին, որ պիտի գումարուի Շաքար եւ Կիրակի, 11 եւ 12 Դեկտեմբեր 1965, առաւտեամ ժամը 9.30-ին, Սրբելը Հիւրքն պանդոկին մէջ, Սեւեմբ Եվրոպի նիւ եւ 23-րդ Փողոց, Նիւ Ենրէ 1, Ն. Ե.:

Այս բոլոր իրաւասու անդամները որ ներկայ պիտի ըլլան այս ժողովին, օրինական մեծամասնութիւն պիտի կազմեն:

### ՕՐԱԿԱՐԳ

1. Ընդհանուր Տեղեկագիր 1964 Տարեշրջանի:
2. Ընդհանուր Հաշուտուուրիւն 1964 Տարեշրջանի:
3. Ընտրութիւն Կեդր. Վարչ. ժողովի՝ իրենց պաշտօնավարութեամ շրջանը աւարտած անդամներու տեղ:
4. Առաջարկներ եւ Թելադրութիւններ:
5. Գնահատամեքի Բանաձեւեր:

Ի ԳԻՄԱՅ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ  
Ասենադպիր Ասենապետ  
Մ. Մ. ՅՈՎ.ՍԵՒՓԵԱՆ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Նիւ Ենրէ, 1 Մեպու. 1965

Վարժարանի բնրացեց բոլորն եւ տարի մը առաջ ուրար սուացած Տրց. Ժիրաք Սամարեամի, Տրց. Խաչիկ Երկեցամի եւ Տրց. Խարութիւն Թօֆոլեամի: Ամենա Պատիարք Ս. Հայրք Լիսասարկաւողութեամ առաջին շնորհեց բարեկար Տիրացումերամ:

Ցարքը օր. 31 Ծուլիս, Շաքար, Անյն նկեցեցին մէջ, Տապանակի տօնիթ, ի ժամ Ս. Պատրիարք. Ե-

թէն այ ձեռնադրաւեցան Աւագ Սարկառաց՝ ձեռամբ Պատրիարք Ս. Հօր: Յուզի էր պահը երեք ալ ձեռամբար և կենցեցայ բանէն կը գտանայիմ ժողովարքին, ի նշան ոչխարի իրեց երածուաման, մինչ պարբեր կ'երգէին և լաւաւածային եւ երկմանը ընթարք արտաքրութեամբ: Խորընթամերց ամիշառապէս սկսան պատարկի Ս. Խորեւորդին:

«ԱՐԵՎ» ԽՄԲԱԴՐՈՒԹՅԻՆ ՈՒ ՎԻԼՊՐԵԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ  
ԵՆՈՐԴԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍԱԱՑԱ ԵՆ ՀԵՏԵՒԱԱ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐԸ

b. ALUMINUM FOIL IMPRESSIONS FOR NUMISMATIC STUDIES.

Deacon D. Samourian presents:

a. NEW TWENTIETH CENTURY DICTIONARY — Webster. Volume I, 1956.

b. Volume II of the above.

The Arm. Gen. Benevolent Union presents:

a. DAREDEVILS OF SASSOUN — Leon Surmelian. Denver, 1964, p. 279.

b. THE LIFE OF MASHTOTS — Gorium. Translated by Bedros Norhad. New York, 1964, p. 96.

H. Pilikian presents his two books:

a. THE COPY FOR MAHUMODO — Beirut, Lotus Publications, 1964, p. 347.

b. THE TRAGEDY OF MAHUMODO — Beirut, Atlas Press, 1965, p. 141.

AGHTAMAR — Sirapie Der Nersessian. Presented by the Harvard University Press, 1965.

ANNUAL REPORT for the year 1963-64, Harvard University Library. P. H. Buck. Cambridge, p. 29.

TIGRANES THE GREAT — G. Aharonian (Presented by the author).

THE LAST LOVE — Th. B. Costain. New York, 1963, p. 423.

HELLENIC ECCLESIASTIC HANDICRAFT — Basil Asclapiades. Athens, p. 48.

GREEK CRAFT IN INDUSTRY — Basil Asclapiades. Athens, p. 48.

WORLD SERVICE — The Lutheran World Federation.

JERUSALEM CRIPPLED CHILDREN'S CENTRE.

LOVE IN ACTION — A report of the Lutheran World Federation, 1962.

PRIMER FOR AMERICANS — S. S. Larmon. Presented by the Freedom Fund Library. 1950, p. 15

PORTFOLIO MANAGEMENT FOR COUNTRY BANKS — R. Damerdjian (Presented by the author). New York, 1964, p. 95.

THE ADVENTURES OF AN ARMENIAN BOY — J. K. Sutherland (Presented by the author). Michigan, 1964, p. 250.

CONTROL OF THE MIND SERIES 1-20. The V. O. A. Forum Lectures. Presented by U. S. I. S.

UNIVERSITY SERIES 1-18. The V. O. A. Forum Lectures. Presented by U. S. I. S.  
MAN UNDER STRESS SERIES 1-11. The V. O. A. Forum Lectures. Presented by U. S. I. S.

AUTOMATION SERIES 1-20. The V. O. A. Forum Lectures. Presented by U. S. I. S.

PHILOSOPHY OF SCIENCE. The V. O. A. Forum Lectures. Presented by U. S. I. S.

ANNUAL BOOKLET HONORING Mr. A. MANOOGIAN — A. G. B. U. Detroit Chapter. 1963, p. 81.

ARMENIAN HERO-LEGENDS, AND THE EPIC OF DAVID OF SASUN — S. K. Chatterji. Calcutta, 1961, p. 220.

THE ARMENIAN ASSOCIATION — Report for 1961-62. Calcutta, p. 11.

THE DOCTRINES OF JAINISM — S. V. Jaina Literature Series, No. 7. 1961, p. 79.

PETROSIAN'S BEST GAMES OF CHESS — Selected and annotated by P. H. Clarke. London, 1964, p. 206.

LORD MAHAVIRA — P. Samsookha. Calcutta, 1957, p. 197.

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

**ԽՄԲԱԳԻԱԿԱՆ**

Երաւանէմբ Սրբոց Յակովեանց Տպարամբ

Ա. Գ.

Է

301

**Ա. ԳՐԱԿԱՆ**

Օտարականը

Ե.

300

**ԿՐՈՆԱԿԱՆ**Աւետարանները Խնչպէս Խմբագրուեցան Եւ Ի՞՞Յ  
Անձուրիմ Ուժին Երարու Հետ

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖՅԱՆ

300

**ԲԱՆԱՍՏԵղծԱԿԱՆ**Գիւղին Մատուռը  
Խամացուած Գատմուրիմ Հայոց

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

314

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

315

W. WORDSWORTH  
Թբq. Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

315

**ՀԻՆ ԷՋԵՐ**

Տաղ

ՀՐԱ. Ն. ԵԳԱ. ՇՈՎԱԿԱՆ

316

**ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ**

Հմանիս Հակարռա Կարողիկոսի

ՀԱՅԿ ԳԵՐԱՔԵՐՍԱՆ

317

Մահամբ Թաւակամբ

Թովմա Արծումիմ

Ն. ԵԳԱ. ՇՈՎԱԿԱՆ

319

Բնագրական Արքագրութիւններ

Հայուսու Յաւաց Փերիս Գուառ Գրչուրերի

Լ. Գ. ՄԱՆՈՒՍԻԱՆ

321

Հայ Երաժիշտ Վարդապետներ

ԶՈՒՐԱԳ ՄՐԿ. ՇԱՄԼԻԱՆ

325

**ԳԱՍՏԱԿԱՆ**

Հայ Երուագեմբ Գարերա Մէջէն

ՎԱՀՐՈՒՄ ԿԵՐՊԵՒԱՆ

330

**ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ**

Մահնեցաց Վանք

Ն. ԵԳԱ. ՇՈՎԱԿԱՆ

334

**ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ**

Հայ Գործաց Եւ Արդ Մամկավարժութիւնը

ՄՐԱՅ ԳԱՎԱՅՐԱՆ

335

**Ա. ՑԱԿՈՒԹԻՒՆ ՆԵՐՑԵՆ**

Եկեղեցական-Բնական

339

Գաշտօնական

340

Չենայրութիւն Արեայի

340

Չենայրութիւն Ասրիաւացաց

341

Հ. Բ. Ը. Միուրիւմ-Հրատիագիր Ընդհանուր Ժողովի

342

Ցամկ Խմբագրութեան Եւ Գ. Կիւղէմիեան Մատե-  
նադարական Խուրիստ Գիրքերու

343

Բովանդակութիւն

344

«ՍԻՐՆ» Վերաբերեալ ամէն բարակացութիւն և տախում կատարել հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.

«ՍԻՐՆ» տարեկան բաժնեղջոն է Ամերիկայի համար՝ 5 զալար

բալոր այլ երկրներու համար՝ 1 Արեւին

Ժմբար Հայութիւն արքու Տէկու Ամեր և սարու մաշու - Խաչի նախա - Տիմու ասաւու հայկածու Արահման

մանդ

Տպաց իւ Մատուռ Եւ արքու արքու ամառ 1965

PROF. HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED. -- ARCH. RAIGAZOUN ABRAHAMIAN  
NO. 9 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. SEPTEMBER 1965